

հորիզոն

ԱՊՐԻԼ 2014 | APRIL 2014 | AVRIL 2014

ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՄՊԱՆՈՒԹԵԱՆ 99-ԱՄԵԱԿԻ ԱՍՏԱՌԻԿ

99th ANNIVERSARY OF THE ARMENIAN GENOCIDE

99ème ANNIVERSAIRE DU GÉNOCIDE ARMÉNIEN



horizon

Pharmacie Nelly, Tania Kanou et Seta Marachian

AFFILIÉE À




JEAN COUTU

SETA MARACHIAN

Pharmacienne-Propriétaire

Հայերեն կը խօսիմ



5855, boul. Gouin ouest

Cartierville (Québec) H4J 1E5

Tél.: (514) 334-8641 • Fax: (514) 334-6909

Դայ մասնագետներ տրամադրուած՝ հոգալու ձեր բոլոր կարիքները
Կը պատրաստենք ձեր բոլոր դեղագիրները, նոյնիսկ ուրիշ դեղարաններէ
Տարեցներու համար յատուկ 10% զեղչ (բացառեալ դեղերը)

Vaccination contre la grippe saisonnière Service professionnel et personnalisé

- Infirmière sur place tous les mercredis
- Conseils sur le diabète: lecteur de glycémie, alimentation, exercice
- Analyses sanguines: bilan lipidique complet (cholestérol), glycémie (taux de sucre)
- Injections et vaccinations
- Vérification de la tension artérielle, moniteur de tension artérielle (24h)
- Conseils sur les produits orthopédiques (cannes, marchettes)

Livraison et cueillette de prescription gratuites
de Montréal et Laval

Ouvert 7 jours/7 soirs de 9h à 22h

NELLY, TANIA KANOU

Pharmacien-Propriétaires

237, Côte Vertu, MTL
Tél.: (514) 331-2134

740, Côte Vertu, MTL
Tél.: (514) 744-2555

475, Côte Vertu, MTL
Tél.: (514) 744-0203

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Պահանջատիրութեան ոգորումը բարեյացող աւարտին հասցնելու ի խնդիր

Հայկական Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին, հայ ժողովուրդի եւ անոր քաղաքական բոլոր հոսանքներուն դիմաց դրուած է թրքական կողմի օրըստօրէ ծաւալող հակաքարոզական գործընթացը:

Անցնող տարիներուն, յստակօրէն սկսաւ ուրուագծուիլ թրքական կողմի հակաքարոզական պայքարի մարտավարութիւնը, որուն անմիջական նեցուկն ու սատարողը կը հանդիսանան Պարուի իշխանութիւնները: Արդարեւ, վերջին տասնամեակին, Անդարայի կողմէ ընդհանրացան պատմութեան նենգափոխման նպատակառողուած գիտաժողովներն ու պատմական կեղծիքներու վրայ հիմնուած ուսումնամիրութիւններու հրատարակումները: Այլ գետնի վրայ, շարունակուեցան Հայկական Ցեղասպանութեան իրաւական հարցերուն չուրջ հարցականներ ու շփոթ յառաջացնելու միտումով՝ միջազգային իրաւական ատեաններու սեղանին վրայ հարցը օրակարգի վերածելու թրքական իշխանութեանց հետեղական փորձերը:

Այս զարգացումներուն լոյսին տակ, անկիւնադարձային այս արարին, անհրաժեշտ է ճշգել նաեւ պահանջատիրութեան գծով հայ ազգի յառաջիկայ ուազմավարութիւնը: Ցեղասպանութեան ճանաչման անմիջականօրէն կապուած է հատուցման հարցը, որ իրողութեան մէջ իրաւագրկուած հայ ժողովուրդի արդարութեան վերականգնման յաջորդ հանգրուանն է: Ցեղասպանութեան առնչուող նիւթական եւ բարոյական հատուցմներէն անկախ՝ յաջորդ հանգրուանը հողային պահանջատիրութեան ինդիրն է:

21-րդ զարու հայ նորահաս սերունդի ազգային գիտակցութեան մէջ պէտք է ամրօրէն դրոշմուի այն հասկացողութիւնը, որ Արեւմտահայաստանը հայրենասիրական երգերու կամ դասագիրքերու շրջագծէն դուրս՝ չնչող ու ապրող իրականութիւն է: Նոյնպէս՝ հայութեան վտարանդի զանգուածներու Արեւմտահայաստան վերադարձը հայ ժողովուրդը

դի վաղուան պատմական առաքելութիւնն է, ազգային գերագոյն ծրագիրն է:

Պահանջատիրութեան գծով հայութեան կազմակերպման հրամայականը առաջնահերթ մտասեւեռում պէտք է դառնայ հայ քաղաքական բոլոր կազմակերպութիւններուն եւ համախմբումներուն համար: Այս ուղղութեամբ անհրաժեշտ պիտի ըլլայ Սփիւռքի ու հայրենի պետական մակարդակի վրայ կատարուելիք աշխատանքներու եւ առաջադրանքներու կազմակերպման համակարգումը՝ Հայ Դատի համահայկական զօրաշարժի առաւելագոյն արդիւնաւէտութիւնը ապահովելու համար:

Պէտք է ազգովին գիտակցինք, որ Հայ Դատի յաղթանակով, ոչ միայն տիրացած կը լլանք մեր անժամանցելի իրաւունքներուն, այլև հաստատ հիմներու վրայ կ'ամրագրենք մեր պետութիւնը, կ'երաշխատորենք հայրենիքի անվտանգութիւնը ու վերստին կը կերտենք Հայ ժողովուրդի յաղթական պատմական երթը:

Մեր պարտքն է կանգուն եւ անխորտակ պահել դիմադրականութեան եւ գոյատեւելիութեան պատուարները, մինչեւ որ հաստատուի արդարութիւնը:

Նման մարտահրաւէրներու դիմաց, հայ ժողովուրդը ընկրկելու փորձութեան ենթարկուելու շոայլութիւնը չունի: Պահանջուածը հայութեան բոլոր հաստուածներու հաւաքագրումն է պատնէշներուն դիմաց, որպէսզի սասունցիներու, վանեցիներու, մուսալեռցիներու եւ մշեցիներու շառաւիղները՝ մենք, մեր անժամանցելի իրաւունքներուն տիրանալու ճանապարհին՝ կանգուն եւ անխորտակ պահենք մեր գոյատեւելիութեան պատուարները, մինչեւ որ հաստատուի արդարութիւնը, մինչեւ որ պատմական իր բնօրբանին վրայ զգատօրէն ապրի հայութիւնը:

«ՀՈՐԻԶՈՆ»

Բովանդակութիւն - Contents - sommaire

**Հատուցման օրակարգի հրամայականը, էջ 2
Խաչիկ Տէր Ղուկասեան**

**ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԱՅՐԵՆՀԱՆՄԱՆ 100-ԱՄԵԱԿԻ ՍԵՄԻՆ, էջ 6
Յակոբ Պահեան**

Ե՞րբ եւ ինչպէս Ապրիլ 24-ը դարձաւ Մեծ եղեռնի զոհերու ոգեկոչման օր, էջ 9

**Այս կամ ոչ, բայց երբեք՝ թերեւս..., էջ 10
Վրէժ-Արմէն Արքինեան**

**100-ամեակի խոհեր, էջ 12
Միհրան Քիւրտօղլեան**

**ԱԱ ԻԼԱՀ ԻԼԱՍ ԱԼԼԱՀ..., էջ 15
Արամ Հայկազ**

**Հայ որբերը 1915-ից մինչեւ 2007, էջ 16
Այշէ Հիւր**

Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԹԱՂԻ ԿԱՐԱՒԱՆԸ, էջ 19

**The Ontology of Genocide Against Minorities
in the Ottoman Empire, page 22
By Henry Theriault**

**Genocide Encyclopedias and the Armenian Genocide, page 25
By Alan Whitehorn**

Fire and Sword at Kessab, page 27

**The Benefits and Challenges of Genocide Education, page 29
By Raffi Sarkissian**

Rapport secret sur les massacres d'Arménie, page 31

Chronologie sommaire du génocide arménien, page 32

**Կողեմի լուսանկարը՝ Վազգէն Տէկիրմէնքաշի,
Անի Ս. Փրկիչ եկեղեցին**

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՁԱՏԻՐՈՒԹԻՒՆԸ

ԱՆՑՈՒՅՑԻՆ ՀԱՆԳՐՈՒԱՆԻՆ

Հատուցման Օրակարգի Հրամայականը

«... Ժամանակն է որ մեր դատի հետապնդման աշխատանքներուն մեջ
շեշտը դրուի հատուցման վրայ»
Արամ Ա.

Հայոց Յեղասպանութեան Հարիւրամեակին ընդառաջ, կարծես թէ ձեւաւորուած է ազգային համախոհութիւնը մը Հայ Դատի պահանջատիրութիւնը Ոնքին միջազգային հանաչման հանգրուանէն՝ հատուցման հանգրուան տեղափոխելու չուրջ: Հարիւրամեակը, այլ խօսքով, աշխատանքային նոր դաշտ մը կը բանայ: Սակայն այդ դաշտը, այն ինչ պիտի կոչենք հատուցման հանգրուան, կազմաւորուած չէ: Ոչ ալ նոր հանգրուանը կը նշանակէ թէ հանաչման ուղղութեամբ ճիգերը այլեւս պիտի դադրին, կամ կորսնցնեն իրենց կարեւորութիւնը:

Երկար ժամանակ տիրապետեց Հայկական պահանջատիրութիւնը ուղղահայեաց գործընթացի մը տրամաբանութեամբ ընկալելու հասկացողութիւնը մը, որուն համաձայն հանաչում եւ հատուցում ժամանակագրականօրէն իրերայաջորդ հանգրուաններ պէտք է ըլլային: Նոյն տրամաբանութեամբ կ'ընկալուէին հողահաւաք եւ հայահաւաք հասկացողութիւնները, որոնք կարելի է ենթագրել, հատուցման հանգրուանի ենթաթեքստեր կը համարուէին: Այդ ձեւով է որ Սփիւռքի պատմական գարգացումը կը հասնէր իր դրական աւարտին՝ հայրենադարձութիւն, եւ կը շրջանցուէր ձուլման եւ «Ճերմակ ջարդ»ի թակարդը:

Այս պատումը, որ, ինչ խօսք, սփիւռքեան երեք սերունդի հայապահպանումը ապահովեց, Հայաստանի անկախացման անակնկալ իրադարձութեամբ կորսնցուց ինքնութեան ընկերային կառուցման գործոնի իր ուժը: Փիլիսոփայական իմաստով, արդիականութեան ամէն մեծ պատումներուն նման, իննիսունական թուականներուն մտաւ ճգնաժամային փուլ, որ, իր կարգին, կրնար կամ յաւերժանանալ որպէս յետ-ճանաչում, որպէս սփիւռքեան թետարդիականութիւն, կամ ալ «ճգնաժամ» յշացքի հասկացողութեան ներդիր՝ հինի աւարտի գիտակցութեան եւ նորի կառուցման առաջնորդել: Հարիւրամեակին տարի մը առաջ գորուղ այս տողերու առաջադրած գլխաւոր գաղափարը՝ հատուցման օրակարգին անցնելու համախոհութեան գյուղթեան ենթադրութիւնը կը հիմնուի այն փաստարկելի համոզումին վրայ, որ հայկական պահանջատիրութիւնը կրցած է գերազանցել յետ-ճանաչման ճգնաժամը եւ, հետեւաբար, հայ քաղաքական մտածողութիւնը կրնայ յառաջընթաց արձանագրել եւ շրջանցել լացման թակարգը: Ճիշդ է, քաղաքական պայքարի այս հանգրուանին ենթեւս ճանաչում-հատուցում եւ, Հքաղաքականապէս ճիշդ» ըլլալու համար, հաշտեցում, տրամաբանութիւնը տակաւին հանրային ելոյթներուն մէջ պիտի շարունակուի, որովհետեւ հիմնականօրէն անոր պարզացուած տրամաբանութիւնը կը հեշտացնէ որոշումներու կայացումը, հանրային կարծիքին ուղղուած յայտարարութիւններու ընկալումը եւ, ընդհանրապէս, քաղաքական աշխատանքի յատուկ գործնական քայլերու ի խնդիր փոխ-զի-

ջումային նախաձեռնութիւնները: Աւելի՞ն, այնքան ատեն որ թքական, եւ անոր ուազմավարական զինակից ատրպէյ-ճանական, ժխտողականութիւնը շարունակուի՝ ճանաչման հրամայականը որոշ տեղեր եւ որոշ չափով անխուսափելիօրէն պիտի դրուի: Ի դէպ, հարկ է նշել, որ նոյնիսկ Հայ Դատի սկզբնական հանգրուանին երբ գերխնդիր էր Յեղասպանութեան շուրջ միջազգային լուութեան վերացումը, եւ ուրեմն շեշտը կը դրուէր ճանաչման հրամայականին վրայ, հատուցման, աւելի կոնկրետ՝ հողային պահանջատիրութեան, հեռանկարը երբեք չէր անտեսուած: Կը մնայ որ այն ժամանակներուն կը դժուարանար անոր օրակարգի վերածումը, այսինքն՝ անոր իրականացման համար տարբեկ ծրագիրներու յլացումը եւ որովհետեւ մոռացման դէմ պայքարը եւ ճանաչումը պարտադրաբար առաջնահերթային էին, եւ որովհետեւ հատուցումը, հողային պահանջատիրութեան հիմնական հասկացողութեամբ, չէր կրնար միայն ոչ-պետական ճիշդերով առաջ տարուիլ, առնուազն այդպէս էր համատարած համոզումը:

Այսօր ալ հատուցման օրակարգը չէ կազմաւորուած տակալին: Ոչ ալ, ինչպէս երբեմն երեւակայութեան ուժ կը տրուի, օր մը փաստաթուղթ մը պիտի ստորագրուի յստակօրէն բանաձեւելով հատուցման օրակարգը: Բայց կարելի է բնութագրել եւ վերլուծել արդէն իրականացող ներազգային քաղաքական-հասարակական գործընթացներ, որոնք իրենց բնոյթով տինամիք են, անխուսափելիօրէն ուշագիր արտաքին գործոններուն եւ որոշ չափով ենթակայ անոնց ազդեցութեան, գործընթացներ որոնք իրենցն զիրար կրնան հակասել, բայց բոլորն ալ նպատակառողուած դէպի պահանջատիրական հատուցում: Ահա այդ օրակարգի կազմաւորման համար հարիւրամեակի ընդառաջ գլխաւոր մարտահրատէրը այս իրարմէ անջատ, ինքնավար, ոմանք ազգային իմաստով ինքնորոյն, ուրիշներ ոչ այնքան յստակ նպատակներով, գործընթացներու համակարգումն է, անշուշտ՝ այնքան որքան որ անոնց տինամիքան թոյլ կու տայ, այնքան որքան կարելի է համակարգում առաջացնել: Խտէալականօրէն այդ մէկը պետութեան պարտականութիւնը պիտք է ըլլար, բայց գիտենք որ սփիւռքեան գոյավիճակով յատկանշուղ հաւաքանութիւններու լուծումը բացարձակապէս պետութեան վստահիլ ոչ միայն անհնար է այլ նաև ուսկային: Այլ խօսք, հայաստանը գեռեւս չունի այն «հօր պետութիւնը» որ կարենայ թէկուզ եւ փորձել նման հեկեմոնային նախաձեռնութիւն:

Կը մնայ որ երբ պետութիւնը չէզոք մնայ հատուցման հարցով, երբ «պետական մտածողութիւնը» ձեւաւորուի երեսուն հազար քառակուսի քիլոմետր տարածքի մը մէջ ի մտի ունենալով այն երկու միլիոն քաղաքայիները, որոնք գլոբալ չուկայի «Հայաստան» բրենդա սահմաններուն մէջ

կապրին սոցիալական տարվինիզմի տրամաբանութեամբ կամ որպէս գիշատիչ օլիկարգ կամ ալ որպէս իր գոյութիւնը օրէ օր քաշքրտկող իննիսունին տոկոս, կը բազմանան հատուցումը զուտ գումարային չափանիշով սահմանելու ենթակայական նախաձեռնութիւնները իրենց կասկածելի արդիւնաւէտութեամբ: Եւ արդե՞օք այդ մէկը չէր որ պատահեցաւ երբ Լեռն Տէր Պետրոսեանի վարչակարգն ու ՀՀՇ-ի օրգանական մտաւրականները փորձեցին նէօլիկերալիզմի գոյներով հաստատագրել այդ պետական մտածողութեան «թշառութիւնը» - փոխ առնելով Պաքունինի Փիլիսոփայութեան Թշուառութիւնը գործին Մարքսին որակաւորումը - որուն որպէս հետեւանք, Միացեալ Նահանգներու ատեաններու մէջ քաղմացան Յեղասպանութեան զոհերու ժառանգործներուն դիմումները ապահովագրական ընկերութիւններու թէ դրամատուններու՝ իրենց նախնիներու ներմուծած գումարներուն վերատիրանալու համար: Նախաձեռնութիւնը, ինչ խօսք, Յեղասպանութեան հարցը ուշադրութեան կերպուն բերաւ: Ցոյց տուաւ նաեւ որ առանց պետութեան կարելի է հատուցման դիմել եւ զատեր շահիլ: Բայց նման ափակ նախաձեռնութիւններ նաեւ հատուցումը անձնականացնելու եւ, աւելի վտանգաւոր, լոկ գումարային հաշուարկով սահմանելու ոփուկին առաջ դրին: Այլ հօսքով կրնան առաջադրել որ հատուցման հարցը բառացիօրէն ճշգուած «արեան գին»ի վճառումով կրնայ փակուիլ: Եւ եթէ պատահէր, որ ՀՀՇ-ական պետական մտածողութեան Թշուառութեան հետեւումով այսպէս կոչուած «Փութպղային դիւանագիտութեան» թշուառութիւնը ինքինք ամրագրէր եւ Յեղասպանութեան հիմնահարցը ինար հայ-թրքական երկրորդ փրոթոքովին թակարդը, այդ պարագային, թերեւս նոյնիսկ Հայաստան-Սփիւռք խզումի ենթախորքով, հատուցման օրակարգը բացառապէս սիհւոքեան նախաձեռնութիւնը պիտի մնար, պիտի ըլլային իրարմէ անջատ եւ կարճաժամկէտ նպատակներ հետապնդող ծրագիրներ, բայց ոչ մէկ ճիգ անոնց համակարգման համար ի դորձ պիտի դրուէր:

Բարեբախտաբար ազգային գործընթացները ցոյց տուին որ հայ քաղաքական մտածողութիւնը կրնայ աւելին ըլլալ քան այդ զոյդ թշուառութիւնները: Պէտք է խոստովանիլ նաեւ որ նոյնինքն ցեղասպան պետութիւնը օգնեց, որ հայկական պահանջատիրութիւնը աւելի հեշտաբար դուրս գար ճանաչման փակուղիէն: Օգնեց Յեղասպանութիւնը ժխտելու իր յամառութեամբ, միջազգային յարաբերութիւններու այնպիսի ոլորտի մը մէջ, ուր էթնիկական մաքրագործումներու, մարդկութեան դէմ ոճիրներու, պետական ահաբեկչութեանց եւ ցեղասպանութիւններու հին թէ նոր երեւոյթներու բազմացումը զանգուածային լրատուական միջոցներու մէջ «յոգնածութեան» հոգեվիճակ մը կրնար ստեղծել: Ի մասնաւորի, երբ այդ «յոգնածութեան» թակարդը ճանաչման գործընթացի մէջ իրականացած ամէն յաջողութեան անկիւնադարձին կը յայտնուէր որպէս յաջորդքայի հարցագրում: ՄԱԿ-ի Մարդկային իրաւանց ենթայանձնախումբի 1985-ի Ռեֆերէնտի տեղեկագրէն մինչեւ Եւրոպուրագրանի բանաձեւը երկու տարի յետոյ եւ զանգան երկիրներու մէջ անցած Յեղասպանութեան ճանաչման օրէնքները, նշելու համար միայն ամենայատկանչական իրագործումները, անխուսափելիօրէն կը յանգէին, գիտակցաբար կամ ոչ բանաձեւուած «եւ հիմա ի՞նչ» հարցումին: Ոչ-պետական միջոցներով առաջ տարուած աշխատանքները այնքան ժամանակ, նիւթական յատկացում եւ գործելակերպի փորձառութեան կուտակում կը պահանջէին որ ամէն դոյլն յառաջխաղացք քաղաքական հրամայականի եւ ոլորտի փոփոխութեան իմաստով կրնար հիասթափեցնէ կամ ալ հինի

կրկնութեան տանիլ: Առանց տակաւին անդրադառնալու այդ ճիգերու վերջին պահու ձախողութեան պատճառած յուսալքումներու վտանգին, ամէն ինչ ծայրէն սկսելու ծանր աշխատանքի ապաքաջակերանքին: Եթէ չըլլար Յեղասպանութեան միջազգային ճանաչման պայքարի ճանապարհին արձանագրուած ամէն յաջողութեան յաջորդած թրքական ժխտողականութիւննը միշտ աւելի բուռն եւ աւելի յամառ, այդ փոքր յաջողութիւնները կրնային եւ Սփիւռքին տալ ինքնաբութենէն» յետոյ «Հանգիստ»ի անհրաժեշտութիւնը:

Այդ «յոգնածութիւնը» կրնար նաեւ ցեղասպանութիւններու հիմնախնդիրներու լուծումը հասարակացնել, պարզացնել, վերածել (Հաննա) Արենտեան բանաձեւումով «պանալիթէ»ի մը: Պաղ Պատերազմի աւարտով 1990-ական թուականներուն երբ համատարած էր աւելի խաղաղ ու բարգաւած համաշխարհային հասարակարգի մը համոզումը, երբ Խորհրդային Միութեան փլուզումը ստեղծած էր այն խարկանքը որ կարելի էր եւ պէտք էր անցեալի վրայէն գիծ քաշել եւ նայիլ դէպի առաջ, դէպի համամարդկային զարգացման նոր հանգրուան մը, պատմականօրէն աննախընթաց ճգնաժամագրուրկ հանգրուան մը, նոր Աշխարհակարգի ջատագով ձայնները իրենց ճեւով փորձեցին անցեալի մեծ ոճիրներու «պանալ» սրբագրումը կատարելու: Այդ ճեւերէն կամ ճեւականութիւններէն մէկը եղաւ հրապարակային կերպով «ներութիւնը» խնդրելու բեմականացումը, որ մինչեւ այսօր կը շարունակուի: Ստրկութիւն՝ ներուղութիւն Ափրիկէ, բռնազաւող նաւերով հասած ճերմակամորթերու կողմէ նոր Աշխարհի բնիկներու ջարդ՝ ներուղութիւն, Կուաթեմալայի մէջ գիւղացիներու վարակում վեներային հիւանդութիւններով 1954-ի պետական հարուածէն յետոյ որպէս փենթակոնը նացիստակամորթին փորձարկումները կատարէ՝ ներուղութիւնը: Եւ այդ մէկ բառով սերունդներ ամբողջ տառապած ժողովուրդները չնորհակալ պէտք է ըլլային իրենց նախկին դաշիճներուն, հաշտուէին եւ ձեռք ձեռքի տուած ազատ շուկայական յարաբերութիւններու դրախտին մէջ լաւագոյն աշխարհ մէկ կերտելու պարտէին նայիլ, ինչպէս «բանականօրէն» կը թելագրէին Տի իփոնոմիսթի նման հրատարակութիւններու խմբագրականները: Անշուշտ այդ «ներուղութիւնը» Ուկիլի Պրանտի մը հրէական Ողջակիզումին համար գերմանացի ժողովուրդին անունով Առուտիչի մէջ խնդրած ներուղութիւններն շատ տարբեր էր: Գերմանական հասարակութիւնը մինչեւ այսօր իր ինքնաքննադարութիւնը, Կընէ եւ ահազանգի մէջ է, որ բացառուի անցեալի կրկնութիւնը: Բայց այդ մէկը բացառութիւն հաշուուեցաւ: Մինչեւ այսօր: Մնացեալ ցեղասպանութիւններուն համար անհրաժեշտ էր վեր առնել «Հաշտութիւնը», ցոյց տալ որ «իմաստութիւն» է նայիլ դէպի առաջ, դասեր քաղել աղէտներէն եւ շետել համամարդկային պատասխանատուութիւնը ցեղասպանութիւններու կանխարգիլման: Թէկուզ եւ ի լուր ամբողջ աշխարհին տակաւին երէկ, քսան տարի առաջ միայն տեղի ունեցաւ Ռուսանտա, Հարաւային Ափրիկէի մէջ նոր վերացար Ափրիկէյը, յետոյ եղաւ Տարփուր... Այո, ՄԱԿ-ի շրջանակներուն մէջ յառաջնաթաց արձանագրուեցաւ. Միջազգային Քրէական Ատեանը 1998-ին, Պաշտպանելու Պատասխանատութիւնը 2005-ին: Բայց Միացեալ նահանգներ չստորագրեց Հռոմի Համաձայնագրը որով եւ Ատեանը ստեղծուեցաւ, եւ, ի դէպ, այդ Ատեանը չյաջողեցաւ ոչ իսկ Միլոսեվիչին դատակարտ Հասցենը հասցենի իր աւարտին, ոչ ալ Ուշինիկլըն թոյլատրեց, որ Սատարմ Հիւսէյնը հոն դատուի, կամ երբ Պաղտատի մէջ անոր դատավարութիւնը տեղի կ'ունենար բացառուեցաւ Հալապացայի մէջ քիմիական զէնքերով

հինգ հազար քիւրտերու բնաջնջումը որ ատենին (19 Մարտ 1988) լուռ ընդունուեցաւ Սատարամի կարչակարգը իրանի զսպիչ գործօն համարող Ոուաշինկիթընին կողմէ: Ինչ կը վերաբերի Պաշտպանելու Պատասխանատութեան, ապա եւ անոր ցարդ առաջին եւ միակ գործադրումը եղաւ առաջարկով օրուան Ֆրանսայի նախագահ Նիքոլա Սարքոզիի, որ այսօր իրաւաբաններու ամբողջ բանակի մը պէտք ունի ապացուցելու համար, որ իր նախաձեռնութիւնը մարդկասիրական մղումով եղած էր, եւ ոչ թէ, ինչպէս կ'ամբաստանուի, վերցնելու համար հետքերը այն միլիոններուն որ ստացած էր Լիպիոյ բռնատէրէն: Եւ տակաւի՛ն, անցեալի համար ներողութիւն ինդպերու պահանջ երբեք չըրուեցաւ Մոսկուայի վրայ Սթալինի բռնութիւններուն համար որովհետեւ օրին «գեմոկրատ» Ելցինը հարկաւոր էր ոռուսական շուկան բանալու համաշխարհային դրամագլուխին առջեւ, եւ անոր յաջորդած Փութինը «ահաբեկչութեան դէմ պատերազմ»ին մէջ Պուշին ուազմավարական դաշնակիցի վերածուեցաւ: Այս բոլորով հանդերձ, Ռուսանուայի ցեղասպանութեան քսանամեակին վեր առնուեցաւ ցեղասպան զութուններուն եւ անոնց զոհերուն՝ Թութսիներուն վերականգնած համակեցութիւնը, պետական հաստատութիւններու վերակառուցումը, տնտեսութեան վերաշխուժացումը, մօտ եօթ տասնամեակ ատեաններու մէջ դասուած քսան հազար պարագաներն ու տակաւին առկայ մէկ միլիոն երկու հարիւր հազար դատական խնդիրները, բայց Ֆրանսա դեռեւս չ'ուզեր ու հարիւր հազար անմեղներու ահաւոր բնաջնջան մէջ իր պատասխանատըւթիւնը ընդունի որպէս օրուայ կառավարութեան հետ մօտիկ յարաբերութիւններ ունեցող պետութիւն, եւ նախընտրեց չմասնակցի յիշատակումներուն երբ պահանջ դրուեցաւ, որ Փարիզ խզէ լուռութիւնը եւ թոյլ տայ որ բացայատուի թէ որչափով տեղեակ էր թէ ցեղասպանութիւնը տեղի պիտի ունենար: Կամ՞ երբ վեր կ'առնուէ Հարաւային Ափրիկէ մէջ Ափհարթէյտը դատած ծըմարտութիւն եւ Հաշտութիւն գործընթացի յաջողութիւնը աշխարհին ցոյց տալու համար թէ ինչ յաջող արդիւնքի հասած է ան, թէ ինչպէս «Հաշտութիւնը» կրնայ գերազանցել խորականութեան համակարգի մը գործած աւելը, լուռութիւն կը մատնուին այդ երկրին մէջ շարունակուող ոճրագործութիւնները, ոստիկանական ճնշումները, բանտերուն մէջ տիրող ահաւոր վիճակը... մէկ խօսքով՝ վայրագութեան ամէն երեւոյթ որ կու գայ յուշելու թէ այդ «Հաշտութիւնը» չի կրնար այսպէս կախարդական ձեւով վերցնել խորական համակարգին թողած շահգործումի ահաւոր ժառանգը:

Հարաւային Ափրիկէի Արդարութիւն եւ Հաշտութիւն գործընթացը օրինակ ծառայեց որ Միացեալ Նահանգներու Պետական Քարտուղարութիւնը նախաձեռնէ տիրահռչակ Հայ-թրքական Հաշտութեան Յանձնաժողովին որ վստահուեցաւ աննշան, իր ակադեմական անցեալով խիստ կասկածելի պետական պաշտօնեայի մը լուռ հաւակնութեամբ, պէտք է նշել, Քոչարեանի կառավարութեան: Օրին շատ գրուեցաւ այդ մասին եւ հոս հարց չկայ վերադառնալ հայրենի իշխանութիւններուն առած այդ առնուազն ձախաւեր որոշումին վրայ, որ եկաւ փաստելու թէ խորքին մէջ ՀՀ-ական «պետական մտածողութեան» թշուառութիւնը կը շարունակուէր տարբեր ձեւաւորումով թէկուու եւ Քոչարեանի կառավարութիւնը հրապարակային կերպով փաստը տուած էր Ցեղասպանութիւնը արտաքին քաղաքականութեան օրակարգի ձեւաւորման այս հանգրուանին, անհրաժեշտ է քաղական կողմէն սպասել Հայ-թրքական յարաբերութիւններու պատմութեան շետով մէջ եղաւ առաջարկութեան համար Անգարային սպասելու նուազագոյն ժեսթ մը՝ յանցանքը թէկուու եւ կէս-բերան ընդուններու, պարզ «ներողութիւն» մը ըսկելու հրապարակային ձեւով, ինչ որ, Լեւոն Տէր Պետրոսեանի թուրքութ Օզալի թաղումին մասնակցելէն մինչեւ Սեպտեմբեր 2008-ի թուրքիոյ հաւաքականի դէմ խաղի ժամանակ Հայաստանի ֆութպղի հաւաքականի շափիկներուն վրայէն Արարատի նկարը հանելու Սերժ Սարգսեանի կառավարութեան որոշումը՝ թրքական կողմէն եղաւ համար Անգարային սպասելու նուազագոյն ժեսթ մը՝ յանցանքը թէկուու եւ կէս-բերան ընդուններու, պարզ «ներողութիւն» մը ըսկելու հրապարակային զնիթական, մարդկային եւ նուրիումի իմաստով, որ միջազգային բեմին վրայ պայմաններու բերումով բացառաբար Սփիւրքինը եղաւ, թէրեւս կը մտածուէր որ անիրապաշտ էր հատուցման մասին մտածելը, աւելի եւս երեւակայական հողային հարցի արծարծումը, եւ ուղեմն եթէ Թուրքիա քայլ մը առնէր ոճիրը ընդուննելու, պետականորէն իր պատասխանատուութիւնը ճանչնալու, ապա եւ արդէն Հայ Դատը իր հանգուցալուծումին հասած կ'ըլլար:

Ները Հարաւային Ափրիկէի «Հաշտութեան» բնորդով բանաձեւելու նախանձախնդրութիւնը փոխանակ հենուելու Ողջակիզման արդարահատոյցի բնորդութիւնը վրայ: «Հաշտուեցման» տարբերակը, պարզ է, դահիճին չի դներ ամբողջական հատուցման այն պարտաւորութիւնը վրայ, որ նիւրենայէցէր դրած էր գերմանական հատուցումը այլ, մանաւանդ, դահիճին ինքնարքնադաղատութիւնը եւ գործնական յանձնառութիւնը գիտակից ըլլալու որ երբեք պիտի չկրնուի նման ոճիր, որ իր հասարակութեան մէջ ցեղասպանական ամենադրոյզն փորձութիւնն իսկ անմէջականօրէն պիտի կասեցուի եւ զսպուի: Հաշտութիւնը, ճիշդ է, անպայմանօրէն մոռացման չ'առաջնորդեր, բայց նաեւ չ'երաշխաւորեր ոճիրին կրկնութեան փորձութիւնն արդեկըք: Հաշտութիւնը նաեւ կրնայ վտանգաւուած էն անմէջ գտնուած էն: Նման մտածում բացառած է Ողջակիզման պարագային: Սիմոն Ռւայզընշթայն, նացիներու որորդը, գեռեւս մահուան ճամբարին մէջ մտածելու սկսած էր թէ որպանով կարելի է ներել ցեղասպանական ոճիրը թէկուու գահիճը ներողութիւնը խնդրէ: Հաշտութեան ենթախորդը գահիճին կողմէ ներողութիւնը խնդրել արցիանը գործինը, ուր երկու կողմերը զոհի իրավիճակին մէջ գտնուած էն: Նման մտածում բացառած է Ողջակիզման պարագային: Սիմոն Ռւայզընշթայն, նացիներու որորդը, գեռեւս մահուան ճամբարին մէջ մտածելու սկսած էր թէ որպանով կարելի է ներել ցեղասպանական ոճիրը թէկուու գահիճը ներողութիւնը խնդրէ: Հաշտութեան ենթախորդը գահիճին կողմէ ներողութիւնը խնդրելու հարցը իսկ դներ: Ռւայզընշթայնի խորհրդածութիւնները նախ եւ առաջ հրաւէր են գոհին եւ անոր ժառանգ կողմէ հրաւէր են գոհին եւ անոր ժառանգ գորդներուն մտածելու ներելու արարքին կարելի հութեան մասին իսկ: Անոնք որոնք հայկական կողմէն մասնակից եղան Հայ-թրքական Հաշտութեան Յանձնաժողութիւնը կողմէ գտնուած էն արմատական մտածողութիւնը, որ կամ (թշուառ) «պետական մտածողութիւն», բայց ոչ գոհին, այն ալ տակաւին արդարագուրք զոհին, կարելի միակ տրամաբանութեամբ ընդ որում ցեղասպանութեան ոճիրին հանդէպ միայն ու միայն արմատական պահանջատիրութիւնը է որ կրնայ արդարացուիլ: Եւ եթէ պարապ ճարտասանութիւնը կը թուուի այս հաստատումը, ապա եւ անհրաժեշտ է այդ հաշտեցման փորձէն քաղել երկուրդ կարեւոր դասը. Հակառակ հայկական կողմին, աւելի ճիշդ՝ Հայաստանի իշխանութիւններուն, հակուածութեան նոր էջ մը բանալու հայ-թրքական յարաբերութիւններու պատմութեան շետով մէջ եւ անոր համար Անգարային սպասելու նուազագոյն ժեսթ մը՝ յանցանքը թէկուու եւ կէս-բերան ընդուններու, պարզ «ներողութիւն» մը ըսկելու հրապարակային զնիթական, մարդկային եւ նուրիումի իմաստով, որ միջազգային բեմին վրայ պայմաններու բերումով բացառաբար Սփիւրքինը եղաւ, թէրեւս կը մտածուէր որ անիրապաշտ էր հատուցման մասին մտածելը, աւելի եւս երեւակայական հողային հարցի արծարծումը, եւ ուղեմն եթէ Թուրքիա քայլ մը առնէր ոճիրը ընդուննելու, պետականորէն իր վրայէն Արարատի նկարը հանելու Սերժ Սարգսեանի կառավարութեան որոշումը՝ թրքական կողմէն եղաւ համար Անգարային սպասելու նուազագոյն ժեսթ մը՝ յանցանքը թէկուու եւ կէս-բերան ընդուններու, պարզ «ներողութիւն» մը ըսկելու հրապարակային զնիթական, մարդկային եւ նուրիումի իմաստով, որ միջազգային բեմին վրայ պայմաններու բերումով բացառաբար Սփիւրքինը եղաւ, թէրեւս կը մտածուէր որ անիրապաշտ էր հատուցման մասին մտածելը, աւելի եւս երեւակայական հողային հարցի արծարծումը, եւ ուղեմն եթէ Թուրքիա քայլ մը առնէր ոճիրը ընդուննելու, պետականորէն իր վրայէն Արարատի նկարը հանելու Սերժ Սարգսեանի կառավարութեան որոշումը՝ թրքական կողմէն եղաւ ժիշխանութեանութեան համար հանդէպ միայն արմատական մտածումը:

Կար ժամանակ երբ Ցեղասպանութեան ճանաչման պայքարի պահանջած հսկայական գոհողութիւնը՝ նիւթական, մարդկային եւ նուրիումի իմաստով, որ միջազգային բեմին վրայ պայմաններու բերումով բացառաբար Սփիւրքինը եղաւ, թէրեւս կը մտածուէր որ անիրապաշտ էր հատուցման մասին մտածելը, աւելի եւս երեւակայական հողային հարցի արծարծումը, եւ ուղեմն եթէ Թուրքիա քայլ մը առնէր ոճիրը ընդուննելու, պետականորէն իր վրայէն Արարատի նկարը հանելու Սերժ Սարգսեանի կառավարութեան որոշումը՝ թրքական կողմէն եղաւ ժիշխանութեանութեան համար հանդէպ միայն արմատական մտածումը:

Համոզումը աւելի խորացաւ։ Մասսամբ Հայ Դատի ամենա-
բուռն քսանամեակի յաջորդած «յոդնածութեան», որպէս
հետեւանք, շատ աւելի՝ Հայաստանի առաջին կառավարու-
թեան կեցուածքին արդինքով, եւ նաեւ միջազգային յարա-
քերութիւններու նոր Հանգրուանի խոստումներու թեադ-
րանքով։ Անգարա ոչ միայն ամենապոյզն կերպով չընդա-
ռաջեց, այլ՝ Լեւոն Տէր Պետրոսեանէն մինչեւ Ռոպերթ Քո-
չարեան եւ Սերժ Սարգսիսեան կայուն մնացած «առանց նա-
խապայմանի յարաբերութիւններու բնականոնացում»
սկզբունքը ամէն առիթի օգտագործեց Ժիտողական քաղա-
քականութիւնը աւելի խորացնելու, աւելի նրբացնելու, աւելի
հաստատագրելու համար։ Աւելին, մինչ ազատ ու անկախ
Հայաստանի իրերայաջորդ իշխանութիւնները ինչ-ինչ
պատճառներով ձախողեցան Սուրմակյթի փոկրումը երեւանի
արտաքին քաղաքականութեան օրակարգին դնել, տրամա-
քանական առընչութիւն ստեղծել Յեղասպանութեան հետ եւ
մերկացնել փանթրքականութեան շարունակուող գաղափա-
րախօսութիւնը, թրքական ժխտողականութիւնը՝ յանձինս
Ալտրպէջանանին, եւ յանուն փանթրքական զօրակցութեան,
գտաւ իր գաշնակիցը։ Մինչ Հայաստան կը ձգտէր Համաշ-
խարհային Դրամատան ծափողը յոններուն արժանանալ, որ-
պէս Կովկասի Վագր, Պաքու իր նաւթամողարներով կը պա-
տրաստէր դիւանագէտներու ամբողջ բանակ մը, որ ծրագր-
ուած ձեւով նոջալուն կը ներկայացնէ որպէս «ցեղասպանու-
թիւն», յայտարարութիւններ կը կորզէ հոս ու հոն եւ յուշա-
կոթողներ կը դնէ եւ անոնց բացումը տեղի կ'ունենայ քրիս-
տոնեայ եկեղեցւոյ Առաջնորդներու օրհնութեամբ։ Աւելին.
Յեղասպանութեան ժխտողականութիւնը կ'արտայայտուի ոչ
միայն սուտով մը, այլ ատրպէջանական լկափութիւնը կը
հասնի մինչեւ իսկ Հայաստանի պատմական գոյութիւնը
մերժելու։ Այսինքն՝ թրքական, այս պարագային փանթրքա-
կան, ժխտողականութիւնը կերծին քասանմեակին ի պատաս-
խան հայկական կողմի հակուածութեան ծովանոյշներու
«հաշտութեան» մեղեգիները ունկնդրելու եւ անոնցմով
անզգայ կերպով կամաւոր երթալու դէպի մահ՝ աւելի արմա-
տականացուց ժխտողականութիւնը։

Բայց պահանջամիտութիւնը հատուցման օրակարգին անցնելու հրամայականը փանթրքական ժխտողականութեան հետո կատարելու պատրաստակամութեան փաստին եւ լիտիացման որպէս հակազդեցութիւն պէտք չէ ընկալուի: Հատուցման հանգրուանը Յեղասպանութեան արդարահատոյցի ի խնդիր պայքարի կարելի միակ տրամաբանութեան՝ պահանջատիրութեան արմատականացման հարազատ արտայայտութիւնն է: Յեղասպանութեան զոհը իր պահանջատիրութեան արմատականացումէն բացի այլընտրանք չունի, անոր համար իմաստ իսկ չունի ներման մասին մտածելը ոչ թէ որովհետեւ հայութեան պարագային այդ մէկը հանգրուաններ այրել է այլ ընդհանրապէս ինչպէս Ողջակիզման փորձառութիւնը ցոյց տուաւ ցեղասպանութիւնները ներման մասին մտածումը անկարելի կը դարձնեն: Խորքին մէջ տեսական հիմնաւորումներու պէտք չկայ ցոյց տալու համար թէ որքան արդիւնաւէտ է արմատականացման նախանձախնդրութիւնը. Եթէ այսօր թրքական հասարակութեան մէջ Յեղասպանութեան հարցը թափու չէ այլեւս, եթէ այսօր Յեղասպանութեան արդարահատոյցի գործնթացին մէջ թուրք պատմաբաններու, ցեղասպանագիտներու, մտածողներու եւ մարդկային իրաւանց պաշտպաններու ներդրումը ամենակարեւոր գործոնին վերածուած է, ապա եւ այդ մէկը արդիւնք է իննիստունական թուականներուն Հայ Դատի շարունակուող պայքարին ՀՀ-ական իշխանութեան հանգրուանի ստեղծած պահուան մը շփոթէն յետոյ եւ,

մանաւանդ, Թուրքիոյ մէջ Հրանդ Տինքի համարձակութեամբ սկսած Հայութեան զօրաշարժին: Եւ եթէ կան տակաւին չուարածներ որոնք «արմատականացում»ը կ'ընկալեն բռնարարք-ներու երեւակայութեամբ բաւ է նշեր որ թերեւա Թուրքիոյ հայութիւնն է որ ամենէն աւելի պահանջատիրութեան արմատականացման փաստը կու տայ. Ցեղասպանութեան մասին խօսիլ եւ գրելուն յաջորդեցին ոչ միայն Թուրքիոյ մէջ Ալպի 24ը հրապարակային կերպով յիշատակելու նախաձեռնութիւնները այլ նաեւ իսլամացած հայերու բացայատումը եւ հայկական հողերու մասին անդրադարձները: Հատուցման օրակարգը ահաւասիկ արմատականացման այս տրամաբանութեան կը համապատասխանէ, եւ բնաւ պէտք չէ մտահոգութիւն, որ հատուցումը կրնայ Ցեղասպանութեան ճշմարտութիւնը ընդունող թուրքերու խրատեցնել. Ցեղասպանութեան հարցը ուսումնասիրող թուրք պատմաբաններն են, որոնք ամենէն կարեւոր աշխատանքը կը տանին ոճիրին տնտեսական վնասին ճշմարտութիւնը բացայատելու ուղղութեամբ եւ անոնք շատ լաւ գիտեն որ հարցը չի կրնար աւարտիլ աճապարանօք ճեւաւորուած հրապարակային «ներողութիւն»ով: Հատուցման օրակարգով արմատականացող պահանջատիրութիւնը նաեւ բարացուցական կը դարձնէ այն ինչ հայրենի իշխանութիւններուն քաղաքական «պրակմատիզմ»ը կարծես լաւ չհասկցաւ. Ցեղասպանութեան արդարահատոյցը Թուրքիոյ պետութեան համար քաղաքական որոշում է, այդ որոշումը ինքնաբերաբար պիտի չբանաձեւուի, հետեւանքը պիտի ըլլայ արտաքին եւ ներքին ճնշումներուն: Այս վերջին տիպի ճնշումները կրնան արդիւնաւորութիւն միայն երբ թրքական հասարակութեան ժողովրդավարացումի արդիւնքով անցեալը անաչառ քննելու եւ թապու հարցերը հրապարակային ճեւով արծարծելու առողջ գործընթացը ուժեղանայ: Երանի այդ գործընթացով իրականանայ պետական ժխտողականութեան վերացումը, որովհետեւ միայն այդ պարագային կարելի է հայ-թրքական յարաբերութիւններու մասին յստակ պատկերացում մը ունենալ հրեայ եւ գերմանացի ժողովուրդներու յարաբերութիւններու բնորդով եւ բարոյականով, եւ ոչ թէ «առանց նախապայմանի յարաբերութիւններ»ու ինքնախաբէկութեամբ:

Մինչ այդ, սակայն, հայութեան վրայ կը մնայ հաստուցման օրակարգի գործընթացը համակարգել պահանջատիրութեան արմատականացման տրամաբանութեամբ։ Այդ մէկը կ'ենթադրէ անշուշտ պետական նախաձեռնութիւն՝ վերատեսութեան ենթարկելու «առանց նախապայմանի յարաբերութիւններ»ու սկզբունքը, որուն համար լաւ նախանշան մը կրնայ ըլլալ սառած փրոթոքովներու համաձայնագրէն հրաժարումը։ Բայց կ'ենթադրէ նաեւ Սփիտոքի քաղաքականացման նոր հանգրուան մը, ուր Հայաստանէն արտագաղթած զանգուածին ներգրաւումը Հայ Դատի աշխատանքներուն մէկ կողմէ եւ Թուրքիոյ հայութեան հետ կապերու ամրապնդումը միւս կողմէն առաջնահերթ մարտահրաւերներ են։ Եւ վերջապէս, հատուցման հանգրուանին եզակի դեր վերապահուած է Հայաստանեաց Առաքելական Եկեղեցոյ՝ զոյդ Կաթողիկոսութեանց, բայց նաեւ երկու Պատրիարքարաններուն, որոնց անհրաժեշտաբար պէտք է հետեւին հայ միւս երկու յարանուանութիւնները՝ կաթողիկէ եւ աւետրանակչական։ Որովհետեւ՝ եթէ հատուցման օրակարգի կոնկրետ պահանջներու յստակ նախանշան մը տրուեցաւ ապա եւ այդ մէկը երկու Կաթողիկոսներու Միացեալ Յայտարարութիւնն էր Յեղասապանութեան 98-ամեակին առիթով։ Նախախնամութիւնն թէ բանականօրէն մտածուած յանդուգն քայլ Միացեալ Յայտարարութիւնը պահանջատիրութեան հատուցման հանգրուանի ազդանշանը տոււաւ։

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԱՅՐԵՆՀԱՆՄԱՆ 100-ԱՄԵԱԿԻ ՍԵՄԻՆ



ՆԵՐԿԱՅ ՊԱՏԿԵՐԸ

Հայաստան, Երոպա, այլ տեղեր, ժողովներ կը գումարուին: Հասկցանք, որ ցեղասպանութեան եւ հայրենահնաման 100-ամեակը միշտ ցանկացուած միասնականութեամբ պիտի նշուի: Դրական:

Հարփիր տարի ետք, գործուած ցեղասպանութիւնը որպէս այդպիսին ճանչնալու համար խօսքի աճպարարութիւնները կը շարունակուին, ամէնէն պատկերալիցը Միայնալ նահանգներու նախագահին գիւտն է, որ ցեղասպանութիւն ըրսելու համար, կը գործածէ «ՄԵԾ ԵՂԵՌՆ» բանաձեւումը:

Ամենուրէք, մասնաւորաբար զօրիներու քաղաքական ակումբի անդամները, մէկ դարու «ՀԱՆՈՒԹԻՒՆ» ունեցող իրադարձութիւններուն մասին խօելու համար (յոգնակի, քանի որ տեղի ունեցած է ցեղասպանութիւն եւ հայրենահնառում), կը խուսանաւեն, յանուն ՌԵԶՈՆ Տ'ԷԹԱՋի, վարդուրելու համար ճշմարտութիւնը, ոճիրը, անոնց հունով ներկայացող ԻՐԱԿՈՒՆԻՒԹՔը:

Անդարայի անշեղ տեսակէտը այն է, որ ցեղասպանութիւն չէ եղած: Երբեմն ալ, առանց ծիծաղելի ըլլալի վախնալու, գեռ կ'ըսուի, որ հայերը ջարդած են թուրքերը, կը հնարեն փաստեր, երբեմն կը գտնեն հասարակաց փոսեր, կամ կ'ըսեն, որ պատերազմի ժամանակ էր եւ երկուստեք եղած են զոհեր: Երբեմն պէտք է յիշել գիտնալ. ոչ-թուրք դիւտանագէտ մը չէր վարանած շնականօրէն ըսելու, որ հայերը ցեղասպանութեան չէին ենթարկուած, քանի որ աշխարհի վրայ դեռ հայեր կային:

Այս գիտակցօրէն հրապարակուող խարդաւանանքը մենք ալ գիւրացուցած ենք, եւ կը շարունակենք դիւրացնել, քանի որ Հայկական Հարցը սեղմած եւ բանտարկած ենք «ցեղասպանութիւնը ճանչնալ-ճանչնել» ու զսպաշապիկին մէջ, զանց առնելով այդ ոճիրին իսկական գրդապատճառը, որուն հետեւանքը բաց վէրքի պէս է, եթէ կամաւոր կոյր չենք

եւ չեն: Դրդապատճառը՝ ՀԱՅՈՑ ԱՆՅԻՇԱՏԱԿ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ի ՎԵՐ ԲՆԱՎԱՅՑ ՀԱՅՐԵՆԻՔՆ էր. ՀՈՂԸ:

Դիւանագիտական խայտառակ ճապկումները, որոնք ալ ըլլան գերակատարները, վերջ պէտք է գտնեն: Անվարան դիմակագերծ պէտք է ընել շահախնդրուած մեծ ու պղտիկ զեղծարարները, նոյնիսկ երբ անոնք ցեղասպանութիւնը ճանչնալու կրծոն կու տան, հայոց բարեկամի պարեկոտ ալ կը հագնին, եւ այդ կրծոնով բաւարարուող հայերը յաղթանակ կը պոռան: Հայաստան եւ Սփիւռք, այդ կրծոն տուողները պատիւներու կ'արժանանան, մենք ալ մեր սովորական մանրքալքենիական երջանկութիւնը կ'ապրինք: Ինչո՞ւ չենք հասկնար եւ չենք ըսեր, որ ցեղասպանութեան ճանաչումը սոսկ միիթարական պարզեւ է, եթէ այդքանն ալ տուող ըլլայ:

Դադար պէտք է տալ պատմութեան ծաղրանկարային մեկնաբանութեան, զաւեշտին: ԱՐԵՒՄՏԱՀԱՅԱՍՏԱՆՆ ՔԵՐԾՈՒԱԾ է, ԿԸ ՄՆԱՆ ԱԻԵՐԱԿ ՅՈՒՇԱՐՁԱՆ ՆԵՐ, ԽԱՉՔԱՐԵՐ ՀՈՂԻՆ ԿԱՄ ԲՈՒՍԱԾ ԽՈՏԻՆ ԵՒ ՏԱՏԱԿԻՆ ՏԱԿ, մնացած են նաեւ կրօնափոխ եղած հայու բեկորներ, ՍՏՈՅԳ ՄԱՀԱՅ ՓՐԿՈՒԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Այս վերջինները տեսանելի եւ ապրող ԻՍԿԱԿԱՆ վկաներ են, ուղեղ չարչարելով փաստերու փնտուուքէ առաջ եւ վերջ:

Այս անգամ պիտի չըսենք՝ «ԱՊՐԻԼ 24-ին», նոր տարազով պիտի ըսենք, կ'ըսենք՝ ԵՅՎԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 100-ԱՄԵԱԿ-ին: Առանց տեսակարար փոփոխութեան՝ Հայկական Հարցի հետապնդման աշխատանքներուն մէջ:

Ի՞՞Ն Զ ԿԸ ՊԱՀԱՆՁՔԻՆՎՔ, Ի՞՞Ն Զ ՊԵՏՔ Է ՊԱՀԱՆՁԵԼ

Եղաւ ժամանակ, երբ կը գործածէինք ընդհանուր տարազով «պահանջատիրութիւն» բառը: Այժմ, եթէ մեր խօսքը եւ գործը օղակ չփոխեն, «պահանջատիրութեան» տալով իսկական եւ ազգային ապագայի վրայ բացուող բո-



վանդակութիւն, պիտի շարունակենք տեղքայլ ընել եւ ճառ զարդարել սին բառերով:

Մեզ լսողները, ամենուրէք, դիւանագէտի պէս քաղաքավար են, մանաւանդ «աւանդաբար» բարեկամ համարուածները, բայց այն տպաւորութիւնը կը ստացուի, որ կարծէք յոգնած եւ ձանձրացած են մեր «պահանջներ» էն, քանի որ ըստ անհատի, կազմակերպութեան եւ աշխարհագրական գօտիի, անոնք կը տարբերին: Տեղ մը ցեղասպանութեան ճանաչում է, ուրիշ տեղ Հայոց Ցեղասպանութեան որպէս այդպիսին ժխտումը քրէական յանցանքի օրէնքի պահանջ է, կամ հայոց անհատական կալուածներու վերադարձ (ինչ որ կը փորձեն ընել հիմա անոնք որոնք տեղւոյն վրայ կը գտնուին), անորոշ եւ ընդհանուր տարագով մը՝ հատուցում: Առարկութիւններ կան:

Ո՞վ կը պահանջէ. Հայաստանի Հանրապետութի՞նը, եկեղեցի՞ն, Հայրենահանուածներու ժառանգնե՞րը (իսկ ուղղակի ժառանգորդներ երբ չկան, ո՞վ ի՞նչ պիտի պահանջէ):

Հայոց պահանջները, ի վերջոյ, տեսակա՞ն են, բարոյակա՞ն: Նոյնիսկ այդ սահմաններուն մէջ, անոնք կը խանգարեն միջ-պետական յարաբերութիւնները, փաստերը բազմաթիւ են, եւ անոնք ցոյց կու տան նոյնիսկ մեզի բարեկամ համարուածներու «մէկ քայլ առաջ երկու քայլ ետ»ի սովորական պարը: Միջ-պետական յարաբերութիւնները յստակ սիւնակներու տակ են. տնտեսական հետզհետէ աւելի շեշտուող եւ զինուրական՝ որ նեցուկն է նոյն այդ տնտեսականի: Բարոյականի սիւնակ չկայ, հակառակ մարդկային իրաւանց գծով եղած առատարանութիւններու, որոնք կը ծառային միայն, վերջին հաշուով, զանգուածները զբաղեցնելու եւ լրատուամիջոցներուն կեր հայթայթելու: Երկու սիւնակներուն եւ երրորդ չեղած սիւնակին մէջ Հայկական Հարցը հազիւթէ փշրանք է, քանի որ շատ բան չունինք նժարին վրայ դնելու, մանաւանդ ինչ որ ունինք կը ներկայացուի սիրողական կերպով:

Ի՞նչ ունինք տալիք փոխան առնելիքի պահանջի: Բանա՞կ՝ որուն վրայ կարենան հաշուել մեր հաւանական բարեկամները: Միջազգային շուկայի վրայ կարեւորութիւն ներկայացնող տնտեսութի՞ւն: Համբա՞նք՝ որ համարուի հիւթալի շուկայ: Ճիշտ է, մեզի հետ են ծշմարտութիւնը, իրաւունքը, Արդարութիւնը, բայց հաւատացող պէտք է, եւ այդ հաւատքին համար յանձնառութիւն ստանձնող եւ այդ յանձնառութեան ետին կանգնող: Բայց այս վերջինները նիւթական եւ անմիջական բաներ չեն, եւ նկատի չեն կը նար առնուկի ոչ-զգացական տրամաբանութեան մէջ, որ հանդէս-ներու ծափով-երգով աղմուկ չէ:

Հակառակ այս բոլոր հաստատումներուն պէտք է հաւատալ, որ բոլոր մարդիկ չեն գործեր սոսկ նիւթական պղդակներու ճնշման ներքեւ, անոնք ըլլան նիւթական թէ զինուրական: Պատմութեան մեծ դէմքերը ՄԵԾ են, քանի որ պայքարած են գաղափարներու եւ արժէքներու համար: Այսօր ոչ ոք կը խօսի Հաւատաքննական ատեաններու (ոչ միայն կրօնական) դահիճներու մասին, ոչ ոք կը յիշէ այս կամ այն բռնակալի զինուրոններու անունները, բայց կը շարունակենք ներշնչուիլ Մարկոս-Աւրելիոս իմաստուն կայսրով, Պղատոնով, Կալիլէով:

99-ամեակ կամ 100-ամեակ, հայերը կրկին պիտի խօսին, աղմկեն, ոգեկոչեն յիշատակը մէկուկէ կամ երկու միլիոն զոհերու (ոգեկոչման նոր ձեւ է սրբադասումը), նաեւ Հայաստանը (ոչ Հանրապետութիւնը), բգքատուած, բռնադրաւուած, քերծուած թուրքիոյ կողմէ, որ ոչինչ կ'ուզէ լսել տրորուած ազգի մը իրաւունքին մասին, թուրքիան, անցելին եւ այսօր, նեցուկովը բոլոր անոնց որոնք բացարձակ արժէքներու համակարգին մէջ արձանագրած են հաւասարակշռութիւններու պահանումը... որպէսզի իրենք անհանդիս չըլլան: Բայց պատմութիւնը ցոյց տուած է, որ անարդար հաւասարակշռութիւնները միշտ փուլ եկած են, նոյնիսկ եթէ անոնց յաջորդած են նոր անարդարութիւններ (ցարէն ետք

սովետը):

«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ»Ն Է ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹԻՒՆԸ

«Հայկական Հարցը» պարզ է, բնական, արդար:

Հարկ է որ միջազգային համայնքը վերջ տայ «ցեղասպանութիւնը փաստելու, ճանչնալու եւ դատապարտելու» խաղին:

Ո՞ւր են Արեւմտահայաստանի հայ բնակիչները: Փա՞ստ: Առասպե՞՞լ է հայերով բնակուած Արեւմտահայաստանը: Ո՞ւր են այդ հայերը:

Այս մտածումները եղբակացնելու համար, ներագդային ճակատի վրայ պարտք պէտք է համարենք կարդ մը հարցումներ ուղղել մենք, կողմնորոշուիլ, առաջարկել եւ առաջ երթալ, ծէսերէն եւ հանդիսութիւններէն անդին ոստում կատարելով:

Կը խօսինք միութեան-միասնականութեան մասին: Ներազգային ընդհանուր զօրաշարժ գոյութիւն ունի՞, միթէ՞ տիրական մեծամասնութիւն չեն նման զօրաշարժէ գուրս մնացողները, որուն անմիջականօրէն տեսանելի երեւոյթը Հայաստանէն տեղի ունեցող եւ շարունակուող արտագաղթն է: Այսօր դեկավարող եւ յաջողող գաղափարախօսութիւն կա՞յ ընդհանուր զօրաշարժի համար: Ի՞նչ կը պակի, ո՞ր ուժականութիւնը:

Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը, ցեղասպանութեան ոգեկոչումէն անդին, ՀԱՅՈՅ ԻՐԱԽՈՒՆՔԻՆ ՊԱՀԱՆՁՈՎ ՀՏԱՊԱՐԱԿ ՊիՏի ԳԱՅՅՅ, ԿՐՆԱՅՅ ԳԱԼ, ՊիՏի ՈՒՁՅՅ ԳԱԼ: Այս հարցումին յստակ պատասխան պէտք է տալ: Հստ այնմ կազմակերպութիւն պէտք է յառաջացնել, դրական կամ բացասական պատասխանի պարագային:

Եկեղեցին, կալուածագրերով ներկայացող անհատներ, հայրենակցական միութիւններ, ԱԶԳԱՅԻՆ կառոյցներ են, բայց ԻՐԱԽԱՅՐԿՈՒԱԾ ԱԶԳԻ ՆԵՐԿԱՅԱՅՑՈՒՅՉՉՈՒԹԻՒՆ ԶԵՆ:

Եթէ Հայաստանի Պետութիւնը չստանձնէ այդ պահանջատիրական ներկայացուցչութիւնը, հրամայական անհրաժեշտ մէջ ստեղծումը Մէկ ՆԵՐԿԱՅԱՅՑՈՒՅՉՉՈՒԹԵԱՆ, որուն կը տրուի պատշաճ անուանում,՝ պատմութեան մէջ նախընթացներ եղած են, օրինակ Արեւմտահայաստանի Աքսորական կառավարութիւն,՝ որուն համար ներկայութիւն, մասնակցութիւն եւ յանձնառութիւն անհրաժեշտ են, առանց խեղդուելու հանգամանք, իրաւասութիւն, նախապատութիւն եւ երեւելիութիւն ձեռք բերելու ժամանակվրէպ համարուելիք խաղերու մէջ: Ունենալ Մէկ ԿԱՐՈՅՅՅ, որ հաւաքական կամք արտայայտէ, եւ միջազգային համայնքը, թերեւս նաեւ թուրքիան, գիտնան թէ որո՞ւ հետ պիտի խօսին:

Թերեւս անկարելին կը պահանջուի: Բայց այդ կրնայ ըլլալ վաղուան յաջողութեան միակ ուղին: 2015-ի Ապրիլէն առաջ այդ հրաշքը կրնայ՝ պատահիլ: Կրնայ՞ք այդ ապագայակերտ հրաշքը իրականացնել: Լուռ մեծամասնութիւնը դեռ ունի՞ այնքան ուժ, որ դիւանակալութիւններուն այդ հրաշքը պարտագրէ, ազգի իրաւասութիւններու առաջնահերթութիւնը իրականացնելով, որպէսզի մեր պատմութիւնը ճահճացումէ գուրս գայ:

Վստահ եղէ՞ք, որ 2115-ին այս մասին ոչ օտար եւ ոչ ալ հայ խօսող պիտի մնայ:

ԸՆԴԴԵՄ ԴՐԱՄԻ ԵՒ ԿԵՂԾԻՔԻ ՏԵԽՈՂ ԶԱՐԻՔԻՆ

Բայց պէտք շարունակել պայքարը արդարութեան համար, որպէսզի մարդկութիւնը տեւէ եւ տիեզերքի հրաշք մոլորակի վրայ հրաշք կեանքը վերջ չգտնէ:

Դադար պէտք է տալ պատմութեան

ծաղրանկարային մեկնաբանութեան,

զաւեշտին: ԱՐԵՒՏԱՅԱՅԱՍԱՆԸ

ՔԵՐԾՈՒԱԾ Է, ԿԸ ՄՆԱՆ ԱՒԵՐԱԿ

ՅՈՒԺԱՐՁԱՆԵՐ, ԽԱՅՔԱՐԵՐ ՅՈՂԻՆ ԿԱՄ ԲՈՒԱԾ ԽՈՏԻՆ ԵՒՏԱՍԱԿԻՆ ՏԱԿ,

ՄՆԱԳԱԾ ԵՆ ՆԱԵԼ ԿՐՈՆԱԿԻՆ Եղած հայութեկորսներ, ՄՏՈՅԳ ՄԱՅԵ ՓՐԿՈՒԵԼՈՒ

ԴԱՄԱՐ: Այս վերջինները տեսանելի եւ

ապրող ԻՍԿԱԿԱՆ վկաներ են, ուղեղ չարչարելով փաստերու փնտուտութեան առաջ եւ վերջ:

Դրամի կուտակման եւ անոր խելագար ցանկութեան ներկայ դարը, Զինաստանէն մինչեւ Եւրոպա, արաբական աշխարհ եւ Ամերիկաներ, պիտի մարսէ իր նախորդի ողբերգութիւնները, ցեղասպանութիւնները (նաեւ մեր կրածը), Հերոցիման, Նակազաքին, Ֆուքուչիման: Այդպէս է միջազգային հաւասարակշուութիւն կոչուած կեղծիքը, որ կը պատրաստէ համամարդկային, համամոլորակային, չեմ համարձակիր ըսել տիեզերական աւերածութեան աղէտները: Կը կարծենք, որ խելագար սպառումը մեր մղաւանջային հոգեվիճակներուն դէմ դարման է, ճկոյթի դէմ թաքնուելու խաղ:

Նոր հասնող սերունդները պիտի ընդունի՞ն, պիտի շարունակե՞ն իրենց նախորդներու համատարած չարիքները, պիտի ըլլա՞ն խամաճիկները անոնց ստեղծած հակամարդկային եւ անբնական համակարգին, եւ վերջ տան Հոպղի սարսկի խօսքին, որ «մարդը մարդուն գայլն է»:

Այսինքն մեծ ու պզտիկ գայլերը գառագեղ պիտի դրուի՞ն:

Երբեմն կ'ըսեմ եւ կը կրկնեմ իմաստասէր նընէ լէ Սէնի այնքան երազային բառերը. «Ուրիշի իրաւունքը իմ պարտականութիւնն է»:

Ոչ Մալթհիւս, Ոչ Մարքս, ոչ Մաօ, ոչ միլեառատէրեր, ոչ բիրտ ուժի կոթնած մեծ ու պզտիկ չարագործներ, անոնք ըլլան անհատներ թէ պետութիւններ եւ կեանքը:

Շատ կը սիրենք եւ շատ կը գործածենք ճառ զարդարող «մարտահրաւէր» բառը:

Հայկական պզտիկ համարուղի հարցը կրնայ՞նք միջազգային անցնել եւ դարձնել համամարդկային տեսիլքի մեկնակտ:

Այս կ'ըլլայ իսկական մարտահրաւէր՝ մարդկութեան համար... եւ մեզի համար:

Այս ընելու համար հարկ է գուրս գալ թաղամասային-գտաւական ինքնագութեան խցիկէն եւ ըսել, որ անպատի ոճիր կամ ցեղասպանութիւն սրբուած ըլլալով արդարութեամբ, հրաւէր է նոր ոճիրներու:

Յ. ՊԱԼԵԱՆ

Ե՞րբ եւ ինչպէ՞ս Ապրիլ 24-ը դարձաւ Մեծ Եղեռնի զոհերու ոգեկոչման օր

1919-ի Մարտին, Հայոց Յեղասպանութիւնը վերապրած արեւմտահայ խումբ մը մտաւորականներու նախաձեռնութեամբ, Պոլսոյ մէջ ստեղծուեցաւ յատուկ յանձնաժողով, որուն զլխաւոր նպատակը Մեծ եղեռնի զոհերու չորրորդ տարելիցի առնչութեամբ յիշատակի ձեռնարկներու կազմակերպումն էր: Յանձնամաժողովը, որ յայտնի էր «Ապրիլ 11-ի Սգահանդէսի Մասնախումբ» անունով, իր մէջ ընդգրկած էր 13 անդամներ: Յանձնախումբի յամառ ջանքերու չնորհիւ էր, որ Պոլսոյ իրականութեան մէջ առաջին անգամ մեծ հանդիսաւորութեամբ ոգեկուեցաւ Մեծ եղեռնի զոհերու յիշատակը:

Հայոց Յեղասպանութեան զոհերու յիշատակի ոգեկոչման այս առաջին արարողութիւնը տեղի ունեցած է 1919-ի Ապրիլ 12-ին (հին տոմարով՝ Ապրիլ 12, նոր տոմարով՝ Ապրիլ 24), Կ. Պոլսոյ Բերա թաղամասի Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ մէջ: Հոգեհանգիստի պատարագը մատուցած է Մեսրոպ Եղիսկոպոս Նարոյեան: Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարք Զաւէն Եղիայեան քարոզելով ըսած է: «բոլոր այն նահատակները ցորենի հատիկներ են, հողին մէջ ծածկուած, պիտի ծին, բագում արդիւնք յառաջ պիտի բերեն»:

Արեւմտահայ լրագրող՝ Յակոբ Տէր Յակոբեան, «Վերջին Լուր» թերթին մէջ անդրադառնալով օրուան խորհուրդին նշած է: «Այսօր, երբ մեր սիրտերը կը ճմլուին անդարձօրէն կորած այնքան թանկադին էակներու վիշտին տակ, այսօր, երբ սուզի համեստ ցոյցով մը մեր արցունքը անգամ մըն ալ թափեցինք այնքան սիրական յիշատակներու ետեւէն... անոնց բաժանման չորս ահաւոր տարիներու անջրպետը յանկարծ կը կրճատուի, եւ մենք կ'ողջունենք, կը համբուրենք զիրենք այն անբացատրելի դրկախառնումով եւ սրտազեղումով, որ եղած ըլլայ երբէք»:

Սակայն Ապրիլ 24-ը պաշտօնապէս սգոյ եւ յիշատակի օր ամրագրելու որոշումը ընդունուած է միայն երկու տարի ետք: Նամակ-առաջարկի հեղինակն է նշանաւոր գրող, հասարակական-քաղաքական գործիչ Վրթանէս Փափազեան: Նամակը ուղղուած էր առաջին հանրապետութեան կառավարութեան: Ստորեւ նամակը՝

«Զեմ կարծում, որ մոռացուած լինեն 1915 թ. Ապրիլ 11, 12 եւ 13-ի (24, 25 եւ 26 Ապրիլ՝ հին եւ նոր տոմարներու միջեւ տարբերութիւնը) այն օրերը, երբ Կ. Պոլսոյ եւ Հայատանի միւս գաւառներում, նախապէս ծրագրուած դիւլային մի մտածութիւնով, թիւրք կառավարութիւնը, հայ ազգի ընաջնջմանը իբր ազատարար, խմբովին ձերբակալեց հարիւրաւոր հայ մտաւորականների, տանջեց նրանց բանտից բանտ եւ աքսորների ճանապարհին, յետոյ գազանօրէն մորթոտել տուաւ եւ անյայտութեան մատնեց նրանց գերեզմաններն անգամ: 760 նահատակներ, որոնք ընկան մեր ազատութեան արիւնալից ուղիների վրայ՝ պատուանդան դառնալով մեր այժմեան փոքրիկ, վտիտ անկախութեան համար, որ պիտի մեծանայ, անշուշտ, եւ իր լաւ օրերի մէջ հիացումով յիշէ պիտի իր 760 լաւագոյն մտաւոր ուժերին»:

Դիմելով Հայաստանի խորհրդարանի անդամներուն կը շարունակէ: «Այդ ամէնը գիտեմ, որ Հայաստանի նորհրդարանի անդամների հոգու մէջն եւս յարուցանում է կակծալի յոյզեր եւ մորմոք: Թոյլ տուէք ինձ ուրեմն, հայ ազգի ներկայացուցիչներ, խոնարհաբար անել ձեզ հետեւեալ առաջարկները՝ քաջ գիտենալով, որ դուք պիտի ըստ ամենայնի



քաջալերէք նրանց եւ առաջարկէք գործադրելու.

«Ապրիլ 12-ի կամ 13-ի (25 կամ 26) օրը հռչակել համագգային սուզի օր, կանգ առնել տալ ամէն հաստատութեան իր գործունէութեան մէջ, փակել բոլոր խանութները եւ կազմակերպել տալ ամէն տեղ, մանաւանդ կրթական հաստատութիւնների մէջ՝ սգահանդէսներ, ուր մատաղ սերունդը լսի եւ իմանայ, թէ ինչպիսի զոհերի գնով է, որ վայելում է այժմեան իր ազատութիւնը եւ ովքեր են այն նահատակները, որոնք իրենց վարդագոյն արիւնովը պսակեցին մեր անկախութիւնը:

«Օրինագիծ մտցնել Պառլամենտում՝ ամէն տարի որոշ օր տօնելու մեր այդ նահատակների յիշատակը եւ առաջարկել Վեհափառ Կաթողիկոսին, որ այս տարի հայ բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստներ կատարուեն, իսկ տօնացոյցի մէջ Ապրիլ 12-ի (25) օրը նշանակուի իբր մշտական սգոյ օր՝ «Յիշատակ հարիւրաւոր հայ մտաւորական նահատակների, որոնք ընկան համաշխարհային մեծ պատերազմի օրերին՝ թուրքական վայրագ սրից»: Խորհրդարանի կողմէ կ'որոշուի Ապրիլ 24-ը:

«1921 թ. Ամենայն Հայոց կաթողիկոսը յատուկ կոնդակով Պոլսոյ Հայոց Պատրիարքին կը հաղորդէ Ապրիլ 11-ը (24) համագգային սգոյ օր սահմանելու մասին՝ «Ի յիշատակ բիւրաւոր նահատակաց մերոց յլնթաց համաշխարհային պատերազմի» եւ կը յայտնէ, որ այդ օրն այսուհետ արձանագրուած է էջմիածնի օրացոյցին մէջ, իբրեւ սգոյ օր, ուստի պէտք է արձանագրուի նաեւ Պատրիարքարանի օրացոյցին մէջ:

Ապրիլ 23-ին պատրիարքական յատուկ շրջաբերականով պոլսահայ բոլոր խմբագրատուններուն կը հաղորդուի. «Այեւ Պոլսոյ մտաւորականութեան կամ տարբեր անուններով օրեր սահմանելու տեղ մէկ օր միայն սահմանուի իբր սուզի օր, պատերազմի ու տարագրութեան շրջանի նահատակներուն համար եւ Ս. Կաթողիկոսին կարգադրութեամբ այդ օրը բոլոր հայոց կողմէ միեւնոյն օրը կատարուի»:

Մանուկ Մանուկեան

Այս կամ ոչ, բայց երբեք՝ թերեւս...

1915-էն 99 տարի ետք, ու բնականաբար 2015-էն տարի մը առաջ, կ'արժէ մենք մեզի հարց տանք՝ ինչպէ՞ս կը տեսնենք մեր տեղը աշխարհի վրայ, ո՞ւր ենք, դէպի ո՞ւր կ'ուղղուինք, բայց մանաւանդ, կ'ուղե՞նք մնալ այս մոլորակին վրայ...

Մեր դէմ գործադրուած ցեղասպանութիւնը՝ մեր Մեծ եղեռնը, որ մեր Աղէտն է, մեր ճակատագիրը, ի՞նչ ազգեցութիւն ունեցաւ մեր վրայ, մե՞նք ինչպէս հակագուցինք անոր, ու տակաւին ի՞նչ կը սպասէ մեզի:

Այլ կերպ գրուած՝

- Ի՞նչ եղան մեր կորուստները,
- Ինչպէ՞ս վերապրեցանք,
- Որո՞նք են մեր առջեւ բացուող հեռանկարները:

Բոլորս ալ կ'ենթադրեմ կը գիտակցինք մեր կորուստներու տարողութեան եւ հետեւանքներուն, որոնք կրնանք ամփոփել հաւանաբար հետեւեալ ձեւով.

- Ընդհատուեցաւ մեր քաղաքակրթական ընթացքը, խզուեցաւ կազմը մեր անցեալին ու ապագային միջեւ, հրէշային հարուածին ներքեւ՝ կանգ առաւ մեր ներկան, խելուեցաւ, ո՞ւթ, տա՞սը թէ տասներկու հազար տարուան մեր գոյութեան մէջ ճեղք մը, անդունդ մը ստեղծուեցաւ:

- Այդ ճեղքին մէջ անհետացաւ հայոց հայրենիքի մեծ մասը, ինչպէս քաղաք մը կրնայ անհետանալ ահաւոր երկրաշարժի մը յառաջացուցած երկրաբանական ճեղքի մը մէջ:

- Այդ անդունդն ի վար գլուրեցաւ Արեւմտահայաստանի ու Կիլիկիոյ՝ հայաբնակ ամենէն մեծ տարածքի ժողովրդը՝ հայութիւնը, արեւմտահայութիւնը:

- Այդ արեւմտահայութեան փոքր տոկոսը, որ ճողովրեցաւ ջարդերէն, տեղահանութիւններէն, սովէն ու բնութեան արհաւարքներէն, հարիւրամեակի մը ընթացքին սփոռուեցաւ Միջին Արեւելքի անապատներէն մինչեւ հիւսիսի տափաստաններն ու սառնամանիքները, հարաւի անտառներն ու այրեցեալ գտօնները՝ վերածուած բեկորներու, պահելով կամ կորսնցնելով իր ինքնութիւնը, դատապարտուած զրկուած մնալու ժողովրդելու, վերստին ժողովուրդ դառնալու հնարաւորութիւննէն:

- Ֆիզիքականին չափ, գուցէ անկէ ալ աւելի՝ հոգեկա՞ն կորուստն էր աշաւորը՝ յուսահատութեան, վհատութեան, անզօրութեան, ստորակայութեան զգացումները ժառանգութեան վերածուեցան, գոհի հոգեքանութիւնը մտաւ մեր արեան մէջ, «Հայ» եւ «ցեղասպանութիւն» յղացքները անքակտելի կերպով առնչուեցան իրարու, ենթականերս ատոր գիտակցէնք կամ ոչ:

Սակայն վերապրեցանք մենք, հակառակ ու ընդդէմ բոլորին, ու արձանադրեցինք անսպասելի նուածումներ ալ, որոնք գարեր ետք տակաւին կրնան ապշեցնել ժթ.-իԱ. գարերը ուսումնասիրող պատմաբանները:

- 1915 թուականէն միայն երեք տարի ետք վերստեղծուեցաւ հայոց պետականութիւնը, որ գոյութիւն ունենալէ դադրած էր վեց գարերէ ի վեր:

- Պատմական տարածքներու մէկ տասներորդէն նուազ հողաշերտի մը վրայ գոյառած Հայաստանը կարճ ժամանակշրջանի մը մէջ վերածուեցաւ զարդացած երկրի մը, ի դէմ բոլոր արգելքներուն եւ դժուարութիւններուն, ջանալով շարունակութիւնը դառնալ մեր ընդհատուած ազգային քաղաքակրթութեան:

- Աշխարհով մէկ սփոռուած բեկորները անհաւատալի խճանկարի մը նման սկսան ամբողջութիւն մը դառնալ, ինքնութիւն մը վաստակիլ, նո՞ր ձեւով կրողները դառնալ հայոց քաղաքակրթութեան:

- Պարտուողի հոգեքանութիւնը տեղի տուաւ յաղթողի հոգեքանութեան, ու կորուստներու ցաւը կրելով հանդերձ, սկսանք նաեւ նուածումներու ցնծութիւնը վայելել: Այլեւ բռնի կերպով այլափոխուած ու իրենց արմատներէն կտրուած մեր մնացորդացը ու իրենց ժառանգները, մնացած պատմական հայրենիքի հողին վրայ, սկսան տէր կանգնիլ իրենց ինքնութեան:

- Բայց մանաւանդ ձեւ առաւ պահանջատիրական մեր կեցուածքը, ժթ. դարու «Հայկական հարց»-ը վերածուեցաւ «Հայ դատ»-ի, աշխարհը ականատես եղաւ հայ բազուկի հարուածի ուժին՝ Սարդարապատէն մինչեւ Պերլին ու մինչեւ Շուշի:

Իսկ ա՞յժմ. Ի՞նչ հեռանկարներ կը բացուին մեր առջեւ: Ի՞նչ ընտրանքներ ունինք, կամ ունի՞նք արդեօք ընտրանքներ: Որո՞նք պիտի ըլլան գերակշու - կորուստնե՞րը, թէ՞ նուածումները: Այլ խօսքով՝ ո՞ւր կ'երթանք: Կրնանք նախատեսել հետեւեալ հնարաւորութիւնները.

- Կը շարունակենք ենթարկուիլ ճակատագրին, կը շարունակենք տարածուիլ, աշխա՛ռն նուածել, բայց հեռանալ մեր հայրենիքէն ֆիլիքապէս թէ հոգեպէս, համարիլ մեր մայրենիքէն ալ, մեր ինքնութենէն ալ ու վերջակէտ դնել մեր պատմութեան: Անցնիլ անհետացած ժողովուրդներու շարքին, յիշուիլ միայն պատմագրերուն մէջ, ու վերջ: Գիտնալով մեր յարմարելու կարողութիւնը, մեր հնարամտութիւնն ու նախածեռնութեան ոգին, համոզուած եմ, որ շատ կ'արձ ժամանակի մէջ կրնանք իրագործել այս մէկը...


- Կամ կը մերժենք այդ ճակատագրի ըսուածը, ու կը համախմբուինք, կը միասնանանք, հայրենիք ու հայութիւն կը դարձնենք մեր կենաքի առանցքը, կը բոլորուինք Հայաստանի շուրջ, հոն ապրինք կամ ոչ տակաւին, զայն կը ջանանք յառաջացած, ժամանակակից երկրի վերածել ամեն առումով՝ տնտեսական թէ քաղաքական, ընկերային թէ աշխատաված կ'արգործելու համար:

- Այլեւ, ամբողջովին թօթափելով գոհի հոգեքանութիւնը, ազգովի՞ն տէր կը կանգնինք մեր իրաւունքներուն, պահանջատիրութիւնը նախապայման կը դարձնենք մեր հայեցի գոյութեան, ու կ'օգտուինք մեր ցրուածութենէն՝ ամբողջ աշխարհը մեզի թիւկունք դարձնելու եւ մեր գերագոյն նպատակը իրագործելու համար:

- Վերջապէս, կը գիտակցինք այն միւս պատմական իրողութեան, որ հազարամեակներով մենք կամուրջ հանդիսացած ենք Հիւսիսի ու Հարաւական միջեւ, Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ, ու այդպէս և կրցած ենք իրականացնել մեր քաղաքակրթական դերակատարութիւնը: Այդ գերակատարութիւնը խաղալով է, որ կրնանք յուսալ համամարդկային խաղալութեան հասնիլ աշխարհագրական մեր տարածաշրջան մէջ, ժողովուրդներու հոյակեցութեամբ՝ արդար ու հաւասարապաշտ կարգերու տակ:

Այս, այս մէկը աւելի գժուար է, աւելի երկարաշունչ, բայց աւելի վեհ ու առինքնող: Եւ ճանչնալով մեր ժողովուրդը...

Լինե՞լ, թէ՞ չինել: Պատասխանը միանշանակ պիտի ըլլայ: Այս, լինե՞լ, կամ՝ ոչ, չինե՞լ, սակայն երբեք թիւբեւս...



Կարս, Տեկոր գիւղ, Սբ. Երրորդութիւն եկեղեցի, 5-րդ դ. դիսուած՝ հարաւարեւութէն (ճկ. 1900-ական թթ.)
Kars, village de Tekor, l'église Sainte-Trinité Ve s, vue Sud-Ouest (photo 1900 S. Karapetian)
Kars, village of Tekor, Sb. Yerrortoutioun (Holy Trinity) Church, 5th c., South Western view (photo 1900)



Կարս, Տեկոր գիւղ, Սբ. Երրորդութիւն եկեղեցիին մնացորդները, դիսուած՝ հարաւէն (ճկ. 2004 թ. Ս. Կարապետիան)
Kars, village de Tekor, ruines de l'église Sainte-Trinité, vue Sud-Ouest (photo 2004 S. Karapetian)
Kars, village of Tekor, ruins of Sb. Yerrortoutioun (Holy Trinity) Church (photo 2004, S. Karapetian)

100-ամեակի խոհեր

Հարիւրամեակի մուտքին, մեկնարկի մը ազգանշանին, թերեւս պէտք մըն է, գէթ հպանցիկ, մեր կտրած ճամբուն արժեւորումը կատարելը, որպէսզի յառաջիկայի ընելիքները իրենց որակով ու բովանդակութեամբ, ծաւալով ու արձագանգումով եւ յաջողութիւններով նուազ հնչեղ ըրլան, քան ինչ որ եղան մինչեւ հիմա ձեռքբերուածները: Որքան դժուար իրագործելի, նոյնքան եւ բնական սպասում մըն է ասիկա:

Հատ խօսուած ու գրուած ըլլալուն, աւելորդ է կրկնել, թէ ինչպէս թիթեղաշէն գաղթակայաններու մէջն իսկ կազմակերպ գաղութիներ դարձանք՝ դպրոց-եկեղեցիններով, մամուլ-հրատարակականներով, մշակութային, միութենական ու կուսակցական աշխուժութիւններով: Կարելի է կտրականապէս ըսել, որ անցնող հարիւր տարիները աննախադէպ փորձառութիւն մը կազմեցին տիտաննեան մաքառումներու, որոնց չնորջիւ կրցանք ազգովին վերականգնել եւ ազգային մեր արժանաւորութիւնը հաստատել: Առաջին յիսուն տարիները մեզի համար վերյաւնումի, եղենի կոտսացնող վէրքերը մասամբ մեղմելու շրջան եղան:

Յիսնամեակը սակայն, տարաբնոյթ ու բազմերես ճակատներու վրայ ծովաշարի (ցունամի) մը ուժգնութեամբ հսկայ ալիքներ յառաջացուց ներազգային կեանքի մէջ եւ միջազգային շահագրգիռ շրջանակներու մօտ: Հայաստանի մէջ, ամբողջատիրական վարչակարգի դժիմեմ ու արգելիչ օրէնքները անտեսելու գնով, հայրենի ժողովուրդը հրապարակները ողողեց եւ համայնավարական ժամանակաշրջանի առաջին ու զանգուածային ցոյցով մը հողային պահանջքի քաղաքական իր կամքը արտայայտեց, ինչ որ հետագային յանդեցաւ ազգաբոյշ գրականութեան ծլարձակումին եւ Ծիծեռնակաբերդի կառուցման: Սիփիւքահայութիւնը, իր կարգին, տարագիրի ու սպաւորի հոգեբանութիւնը թօթափած, ինչպէս նաեւ ներհամայնքային ու կուսակցական վէճերը մէկդի դրած՝ նոյնանման զանգուածային ցոյցերով աշխարհին

Կասկած չկայ, որ թրքական իշխանութիւնները երբ սահմանին Քեսապ խուժելու նեցուկը տուին ահարելիքներուն, իրենց հաշիւներուն մէջ ունիկին նաեւ հարիւրամեակը, հայութիւնը հարուածելու մտադրութիւնը: Այդ աղէտին ակնարկելով, Մարիկ Էպիլիդարեան իր մէկ յօդուածին դիպուկ խորագիր մը տուած էր.- «100-ամեակի թրքական տօնակատարութիւն»: Անհաւանական չէ, որով եւ անակնկալներ չհամարուին, երէ սկսուած այդ «տօնակատարութիւնը» շարունակուի՝ այլ թիրտ հարուածներով սիմուֆեան տարբեր շրջաններէ ներս: Անհաւանական չէ նաեւ, յառաջիկայ օրերուն, Թուրքիոյ կողմէ Հայաստանի շրջակալումը վերացնելու եւ երկարուղին գործարկման դնելու խօսակցութիւններուն վերաշխութացումը:


ուշագրութիւնը կեղուոնացուց թուրքիոյ գործադրած ցեղասպանութեան վրայ եւ անոր գատապարտումը պահանջեց:

Հետագայ տասնամեակին, «ծովաշարժ»ին ալիքները աստիճանական թափով շարունակուեցան՝ քաղաքական, յարաբերական ու քարոզչական յախուռն նախաձեռնութիւններով, որոնց գուգահեռ զարգացաւ ու ժողովրդականացաւ եւ գործնական արտայայտութիւն ստացաւ մարտական տրամաբանութիւնը, որ էապէս պատմութեան պահանջքն է՝ իբրև եազգ արեւուն տակ տեւել կարենալու եւ իրաւունք պաշտպանելու համար: Շնորհիւ համագրուած ու յարատել պայքարի եւ իբրև դարձակէտ իրագործում՝ յաջողեցանք ապահովել նախ՝ երրոխորհրդարանի, ապա՝ տարբեր պետութեանց խորհրդարաններու կողմէ Հայկական ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը: Ներկայիս, անվարան կրնանք արձանագրել, որ միջազգային հանրութիւնը ծանօթ է ցեղասպանութեան ինդըին ու մեր հետապնդումին:

Յիսնամեակին սկիզբ առած քաղաքականացումը միաւորեց ազգը միեւնոյն նպատակին շուրջ, որ հայ դատոն է:

Սիփիւքահայութեան վերելքի այս ճամբորդութիւնը հեշտ չեղաւ: Սիփիւքի կենսունակութեան աւիշ ներարկող Միջին Արեւելքի կազմակերպ հայագաղութիւնները (Եփիպտուի, Սուրբիոյ, Երուսաղէմի, Լիբանանի, Իրաքի, Իրանի...) քանից ենթարկուեցան այնպիսի ցնցումներու, որոնց ազգեցութեան տակ անկարելի պիտի համարուէր վերապլումի նիգերէն անդին՝ քաղաքական այլ նպատակներու հետապնդումը: Սակայն շնորհիւ քաղաքականացած նկարագրին ու խիզախ ողիին, հայութիւնը ոչ միայն տոկաց, այլեւ հայ դատի պայքարին մէջ արձանագրեց այնափսի նուածումներ, որոնց դիմաց՝ իբրև մարդ միայն կարելի է գարմանալ ու հիանալ եւ իբրև հայ՝ միայն հպարտանալ, աչքի առաջ բերելով եղեննէն բղկառուած մնացորդացին պատկերը, որ աշխարհի քարտէսէն կորսուած, ի՞նչ վիճակ կը ներկայացնէր, ո՞ւր կը գտնուէր 100 տարի առաջ, եւ ինչ վիճակի մէջ է անայսօր, հարիւրամեակ մը վերջ ...:

Անշուշտ 100-ամեակը նոր մեկնարկ մը չէ, ինչպիսին որ յիսնամեակն էր: Բայց անհրաժեշտ է, որ անիկա ըլլայ դարձակէտ մը: Թերեւս գարձակէտ մը կրնայ նկատուիլ, եթէ իբրև հասանելի թիրախ՝ ձեռնարկուի համազգային արշաւի մը, գործնական ուղիի մէջ գնելու համար երկու կաթողիկոսներու համատեղ այն յայտարարութիւնը, որով անոնք կը պահանջեն իրաւական տէրերուն վերադարձնել թուրքիոյ տարածքին անտիրութեան մատնուած մեր եկեղեցինները: Նման արշաւ մը սկսելու նախապայմանը՝ պահանջուած եկեղեցներուն յստակ ցանկագրումով միջազգային ընտանիքին ներկայանալն է եւ սիրաթէժիի մը մշակումը: Ասիկա ճանաչումնէն-հատուցում անցումի իբրև առաջին ու նախնական քայլ եւ «անմեղ» պահանջքի իր բնոյթովը հաւանականութիւնն ունի հասկացողութեամբ ընդունուելու եւ բարեցակամութեամբ ընկալուելու...: Յամենայնդէպս, որեւէ պարագայի, անհրաժեշտ է եւ սպասելի, որ հարիւրամեակը համահունչ ըլլայ մեր յարուցած աղմուկին եւ գերազանց տարիներէ ի վեր կրնուող նախաձեռնութիւններու շրջագիծը: Այլապէս, յուսախաբութեան պիտի մատնուին հայ մարդիկը: Նոյնպէս, պիտի հիամափուին միջազգային շահագր



Գիու շրջանակներ: «Յուսափար» պիտի դառնայ նաեւ...նոյնինքն՝ Թուրքիան, որ պետականօրէն պատրաստուած է դէմ դնելու մեր գրոհին:

Յօդուածի այս կէտին հազիւ հասած, արդէն շրջանառութեան մէջ էր հայկական Քեսապի աղէտին լուրը: Կասկած չկայ, որ թրքական իշխանութիւնները երբ սահմանէն Քեսապ խուժելու նեցուկը տուին ահաբեկիչներուն, իրենց հաշիւներուն մէջ ունէին նաեւ հարիւրամեակը, հայութիւնը հարուածելու մտադրութիւնը: Այդ աղէտին ակնարկելով, Մաթիկ Էպլիլաթեան իր մէկ յօդուածին դիպուկ խորագիր մը տուած էր.՝ <100-ամեակի թրքական տօնակատարութիւն>: Անհաւանական չէ, որով եւ անակնկալներ չհամարուին, եթէ սկսուած այդ <տօնակատարութիւնը> շարունակութիւնը այլ բիրտ հարուածներով սիմիւրքեան տարբեր շրջաններէն ենք: Անհաւանական չէ նաեւ, յառաջիկայ օրերուն, Թուրքիոյ կողմէ Հայաստանի շրջափակումը վերացնելու եւ երկաթուղին գործարկման դնելու խօսակցութիւններուն վերաշխուժացումը:

Մէկ կողմէ Սփիւռքի կարողականութիւնը ջլատելու կամ այլ ճակատ մղելու եւ միւս կողմէ Հայաստանի տկարութիւններէն օգտուելով անոր նկատմամբ իբրեւ թէ <բարեհացակամ> տրամադրութիւններ ցուցադրելու երկրիմի մարտավարութիւնը կրնայ թակարող ըլլալ, որու դիմաց հակադարձ մեր մարտավարութիւնը ճշգելու հարկին տակ կը դասուինք ազգովին:

Կասկած չկայ, որ աչքի լոյսի պէս անփոխարինելի է, մեր ուժին հիմնական կոռուանն ու ապագայի երաշխիքն է ազգային պետականութիւնը, որու շնորհիւ մեզի կ'ընձեռուի միջազգային դիւտանագիտական սեղաններու շուրջ եւ... խոհանոցներուն մէջ ներկայ ըլլալու պատեհութիւնը: Սակայն չվարանինք եւ ըսենք. հայ գատի հետապնդման պայքարին մէջ անհամեմատ կարողականութեան կողքին պետութիւնը կ'ունենայ նաեւ ազգի միասնականութիւնը վտանգող իր <տկարութիւն>ը:

Միջակետական յարաբերութեանց ստիպողութիւններն ու բարգութիւնները յաճախ կը պարտագրեն պատասխանա-

տուներուն, որ ըլլան չափազանց զգոյշ ու շրջահայեաց եւ գերազանցօրէն հետամուտ՝ պետական շահերու: Ահա թէ ինչու անցնող քսան տարիներու ընթացքին հայրենի իշխանութիւնները հաւանաբար պետական շահերու հաշուառումով չուգեցին կամ չկրցան առնել այնպիսի նախաձեռնութիւն, որ իր կշխով ցնցում յառաջացնէր միջազգային բեմի վրայ, հակառակ բազմիցս կատարուած յայտարարութիւններուն, թէ Հայաստանի արտաքին քաղաքականութեան առանցքային խնդիր է ցեղասպանութեան միջազգային դատապարտումը: Նոյնիսկ երբեմն ընդգլեցնող պարագաներու հանդիպեցանք: Առաջին նախագահին պետական-քաղաքական ուղեգիծը եղած էր անցեալի (իմա՝ ցեղասպանութեան եւ... անկատար տենէն երու) կաշկանդումէն ձերբագատուիլ, որպէսզի ապագայի ուղղութիւնը ազատ ու անկաշկանդ ճշգուի: Այս ուղեգիծին շարունակողը ըլլալէն անդին անցաւ երկրորդ նախագահը <Թուրքիայէն հողային պահանջք չունինք> ձախաւեր յայտարարութեամբ, ինչպէս նաեւ կնքահայր դառնալով <հաշուառթեան յանձնախումբ>ի մը լարձուն գործունէութեան: Այժմու նախագահն ալ ունեցաւ յաւակնու կամակրութիւնը յայտարարելու, թէ պէտք չէ վարանիլ, որ պատմաբաններու քննարկման օրակարգ դառնայ... նոյնիսկ ցեղասպանութիւնը...: (<Վիրովթոքուներ> կոչուած մոլորութունը առանձինն ու այլ գոնիթեկսթի մէջ զետեղուող խնդիր է):

Խօսքը այն մասին է, որ յաճախ պզգային շահը կը հակադրուի պետականին, եւ՝ հակադարձաբար: Հաւանաբար մեր առջեւ գրուած կարեւոր մարտահրաւէրը, յաղթահարելի մեծ ժժուարութիւնը ձեռքբերումն է քաղաքական այնպիսի փորձառութեան եւ ճկունութեան, որոնք պիտի կարենան ներդաշնակել ազգային շահը պետականին հետ: Այս մարտահրաւէրը ուղղուած է թէ սփիւռքի եւ թէ հայրենի զեկավարութեան: Հակառակ պարագային այդ <տկարութիւն> միշտ պիտի փորձէ օգտագործել Թուրքիան՝ Սփիւռք եւ Հայաստան իրարու հակադրելու համար:

Պարագայաբար մտաքերուած վերեւի նշումները հետեւանք են ազգայինն ու պետական ներդաշնակել չկարենալու մեր <տկարութեան>, զոր պէտք է յաղթահարել անպայ-

17 ՄԵԴԵՍՄԲԵՐ 1915-ԻՆ «ՆԻՒ ԵՌՈՔ ԹԱՅՄԶ» ԿԸ ԳՐԷ

Արտաքին Միսիոնարներու Ամերիկեան Խորհուրդը կը տեղեկացնէ, թէ «մութ թուրքիոյ մէջ» խորագիրով «մեծ թիւռվ եւ անհերքելի փաստեր» ունի, որոնք կը հաստատեն Օսմանեան կայսրութեան քրիստոնեայ բնակիչներուն դէմ հալածանքին վերաբերող թերթերու հաղորդումները:

«Յիշեալ փաստերը միափոնարներու կողմէն նամակներու ճամբով չեն հասնիր. անոնք կարծ եւ իրենց անձնական հարցերուն մասին կը գրեն: Անոնք կը խուսափին քաղաքական հարցեր արծարծելէ: Տաղնապալի այս ժամանակաշրջանին անոնք կը փորձեն չէզ-դոք կեցուածք որդեգրել», կ'ըսէ խորհուրդը:

«Սակայն այլ աղբիւրներէ, տակից, բայց բոլորովին վստահելի միջոցներով խորհուրդին կը հասնին թուրքիոյ մէջ շատ մը շրջաններու մէջ տեղի ունեցած դէպքեր, որոնք այնքան սոսկալի են, որ գրեթէ անհաւատալի են: Անոնք կը բացայայտեն թուրքիոյ դեկավարներուն կողմէ հայերը բնաջնջելու հետեւողական,

արտօնուած եւ կատաղի ջանքեր»:

Յայտնապէս Վանի մէջ հայ յեղափոխական-ներու ընդդիմութիւնը, որ դուռ բացաւ առանց դիմագրութեան Ռուսիոյ կողմէ այդ քաղաքին դրաւումին, թուրքերու կողմէ օգտագործուած է իբրեւ պատճառաբանութիւն՝ ամէն տեղ հայերուն դէմ ընդհանուր յարձակումի ձեռնարկելու: Կարգ մը պարագաներու, սակայն, մեծ մասամբ չարչարանքի եւ աքսորի միջոցով անոնք կը բնաջնջուին: Անոնք կը տեղադրուին հոն, ուր այլեւս հարկ չկայ զանոնք նկատի առնելու:

Որոշ ժամանակէ մը ի վեր այս անգութ եւ վճռակամ հալածանքը կը գործադրուի դէպի պարսկական սահման, ուստական զօրքերուն ուղիին վրա՝ Վանէն Մուշ եւ Պիթլիս, Արեւմտեան Հայաստանի քաղաքներուն մէջ, ինչպէս՝ Տիբրպերիր, Խարբերդ եւ Մարտին եւ յատկապէս՝ Կեղրոնական թուրքիոյ եւ դէպի հարաւ տարածուող շրջանին մէջ:

ման, որպէսզի ան չդառնայ մեր միասնականութեան Աքիլ-լէսի կրունկը: Մանաւանդ որ հասուցման պահանջքի նոր հանգրուանը, այսօրուան աշխարհի ուազմաքաղաքական ներկայ գրուածքին մէջ ու այդ պատճառով, զգուշաւորութեամբ գործելու եւ ազգային շահն ու պետական ստիպութիւնները իրարու ներդաշնակելու անհրաժեշտութիւնը աւելի սուր կերպով պիտի զգացնէ մեզի:

Հնթերցողը սխալած պիտի չըլլայ, եթէ գնահատէ, որ չափաւորութեան երանք մը ունի այս յօդուածին սպասումը՝ հարիւրամեակէն:

Իրատեսութիւնը կը թելազըէ զսպել զեղումը եւ չափաւորել մեր ակնկալութիւնը: Հայրենիքը կը դիմագրաւէ ահագնացող ու տարաբնոյթ գժուարութիւններ եւ ունի իր հրատապ առաջնահերթութիւնները՝ քաղաքական-դիւնագիտական, ընկերային-տնտեսական, ժողովրդագրական եւ ուազմական ճակատներու վրայ: Իսկ Սփիլուքը այն չէ, ինչ որ էր յիսնամեակին ու յաջորդող տասնամեակներուն: Գաղութիւններու այսօրուան պատկերը կարելի չէ համեմատել երէկի կազմակերպուածութեան եւ ուժականութեան հետ:

Կայ նաեւ այն իրականութիւնը, որ անցնող յիսնամեակին մէնք զմեզ գերազանցելով կրցած ենք հասնիլ նուաճումներու մակարդակի մը, որմէ ետք հատուցման պահանջքի մագլցումը, բնոյթովին ու բովանդակութեամբը, գժուար թէ ընթանայ այն կշռոյթով, զոր ունեցանք անցնող տարիներու

մեր մազլցումներուն մէջ: Ականատես եղանք նոյնիսկ կորուստներու՝ մեր ձեռքբերումներէն: Քեսապի աղէտէն առաջ Մարդկային իրաւանց եւրոպայի Դատական Ատեանին վճրուն է, որ խնդրական կը դարձնէ «ցեղասպանութիւն» եղրը: Անէս առաջ՝ եւրոպուրհոդարանի քուէարկած հայավնաս բանաձեւն էր, որ «գրաւուած տարածքներ» կը նկատէր Արցախի ազատագրուած տարածքները եւ կը պահանջէր այդ շրջաններէն մեր հեռացումը: Պատահական պէտք չէ նկատել, որ ասիկա անմիջականօրէն հետեւեցաւ եւրոպայի հայերու համագումարին, Պրիւքսէի մէջ կայացած, հայ ազգի քաղաքական ու կրօնական աւագանիի մասնակցութեամբ ...: Տրամադրութիւն չկայ նոյնիսկ սեւ «Հիւմըր» ընելու, ըսելու համար, որ ասոնք թուրքիոյ կողմէ «հարիւրամեակին ընդպառջ» են...:

Յամենայնդէպս.

Հարիւրամեակի նախապատրաստութիւնը առիթ մը եղաւ, որ պաշտօնապէս եւ օրկանական կառուցներու ստեղծումով առաջին քայլը առնուելի, հանգանակութիւններէն անդին, քաղաքական ճակատի վրայ՝ Հայաստանի եւ Սփիլուքի գործակցութեան, որուն պէտքը կը զգացուէր վերանկախացումէն ի վեր:

Սպասելի է, որ հարիւրամեակի համահայկական գործակցութիւնը նոր ուղի բանայ, թարմացնող նոր ներարկում դառնայ, վերակենդանացնէ ու աշխուժացնէ հայութեան քաղաքական ջիղը եւ խիզախութեամբ գործելու եռանդը:

Միհրան Քիւրտօղլեան



ARMENIAN NATIONAL COMMITTEE of CANADA

COMITÉ NATIONAL ARMÉNIEN du CANADA

Այցելեցէք Գանատայի Հայ Դատի յանձնախումբի կայքէջը www.anccanada.org

ԼԱ ԻԼԱՀ ԻԼԱՎԱՀ...

Գանլըթաշի խողաններէն մէկուն վրայ փռուած ենք
ու չունչ կ'առնենք:

Կ'երկարենք մեր տանջուած ոտքերը, կը տրորենք
մեր յօդերը, կը համրուինք: Մայրս, հարսները, երեխաները՝
տասն եւ մէկ հոգի ենք մնացած: Ճամբան, բացի եղբօրմէս ու
Անուշաւանէն, ուրիշ զոհ չենք տուած, թէեւ քիչ մնաց, որ
մայրս բաժնուող կարաւանին մէջ մնար: Բարեբախտաբար,
քովն էի. եւ զիս գոհացնելու համար, ան սկսաւ արագ քալել
կոթնելով ինձի եւ ուռենիէ գաւազանի մը, զոր ճամբան ճա-
րեր էի իրեն համար:

Լաւ մը կողպատուած ենք: Հինգ դրուշնոց մը, ար-
ծաթ մատանի մը եւ միջակ մեծութեամբ շիշ մը ունինք
միայն:

Այս վերջինը մեր ամենաթանկ հարստութիւնն է:
Անով ջուր կը կերպնենք եւ ճամբան՝ տկարացողին կու
տանք քանի մը կաթիլ:

Քիչ մը հանգչելէ ետք, մայրս կ'ուզէ գիտնալ, թէ
ջուր փնտոել երթալու չափ ուժ ունի՞մ:

Ժպտելով կ'առնեմ շիշը ու ճամբայ կ'ելեմ:

Իր գուրգուրոտ ձայնը կը պոռայ կոնակէս.

- Զգո՞յշ եղիր, զեռուները մի՛ երթար. մէկ անգամով
շատ ջուր չխմես, լաւ մը լուացուէ՛ եւ ոտքերդ լուա՛: - Զու-
շանա՞ս...

Բարեբախտաբար, աղբիւրը մօտ է ու ջուրը՝ յոր-
դառասու:

Այնքան անյագօրէն կը խմեմ, որ երբ կը շտկուիմ,
ջուրը փորիս մէջ կ'աղմէկէ, հեղուկով լեցուած տիկի մը պէս:

Քանի մը տասնեակ թրքուհիներ աղբիւրը շրջապա-
տած են ու մեզ կը դիտեն:

- Սիրուն լակոտ է, - կ'ըսէ մէկը՝ գլխով զիս ցոյց
տալով, - քաղքէն ըլլալու է:

Հարցական խոշոր աչքերով կը նայիմ անոր ու կը
ժպտիմ:

Խորշոմած ու պեխաւոր պառաւ մըն է: Բայց
բծախնդիր ըլլալու ժամանակ չէ:

- Խալա՛, - կ'ըսէն համարձակ, - եթէ միւսիման ըլ-
լամ, կ'որդեղբէ՞ն զիս:

Թոռմած ու հողագոյն թաթով մը կը բռնէ ձեռքս եւ
շուարած երեւոյթով մը շուրջը կը նայի, կարծես խորհուրդ ու
օժանդակութիւն կ'ակնկալէ մէկէն:

- Օ՛, դեռ երեխայ է, - կ'ըսէ շէկ կին մը, որ լազի
հնչում ունի, - շրթունքն անգամ չէ մրոտած:

... Պարաւն ու ես սիրտ կ'առնենք: Ես նոյնիսկ
կրնամ գրկել այդ լազի հնչումով կինը ու համբուրել:

- Էմինէ՛, - վրայ կու տայ պառաւը, - եկուր սելաւաթ
տալ տանք:

Էմինէ կարեկցութեամբ ինձի կը նայի, կը բռնէ
ձեռքս, ծունկի կու գայ քովս ու ժպտադէմ կ'ըսէ, որ կրկնեմ.

- Լա իլաշ իլլալահ:

- Լա իլաշ իլլալահ:

- Մուհամմէտ էլ ուսուլ Ալլահ:

- Մուհամմէտ էլ...

- Ուսուլ Ալլահ...

- Էլ համտիւլահ...

- Էլ համտիւլահ...

- Միւսիմանը...



- Միւսիմանը...

- Հիմա որ իսլամ ես, - կ'ըսէ պառաւը, - եկուր ինձի
հետ:

- Պէտք է տեսնեմ ու ըսեմ մօրս, - կը պատասխանեմ
վճռական, - պէտք է «մնաք բարի» ըսեմ ու օրհնութիւնն
առնեմ:

- Աղմկ, - կը համաձայնի ան, - հետզ գամ:

Մեր ուղեկիցներէն քաղաքացիի հագուստով զին-
ւորական մը, որ երկար մոյկեր ու անոնցմէ մէկուն մէջ խա-
րազան մը ունի, մեզի կը մօտենայ:

- Էնիշտէ՛, - անոր կը դիմէ պառաւը, - աս մանչը
միւսիման եղաւ, պիտի վար դնեմ:

Վերջինը երկար ու անհաւատալիօրէն բարի նայ-
ւածքով մը ինձի կը նայի, կը չափէ հասակս: Ակնարկը կանգ
կ'առնէ բոպիկ ու արիւնոտած ոտքերուս վրայ: Կարեկցու-
թեամբ կը շարժէ գլուխը ու կ'ըսէ:

- Մզիթին դուռը տա՛ր, հոն ուրիշներ ալ կան:

Պէտք է Քեամիլ բէկէն արտօնութիւն առնել:

Կ'երթանք մզկիթին առջեւ, ուր կը հանդիպիմ Կար-
միրեան Հրանտին եւ Մուրաստ անուն կիրասնցի մանչու մը:

Կը սպասենք Քեամիլ բէկի գալուն, որովհետեւ ոչ ոք գիտէ,

թէ ուր է: Բայց պառաւը անհամբեր է:

- Եկուր, - կ'ըսէ ձեռքէս բռնելով, - եկո՞ւր երթանք:

- Զէ՛, չեմ գալ, համբերենք, վերը կը բռնուինք:

- Եկո՞ւր, - կ'ըսէն քեզի, - կը պնդէ պառաւը, եկո՞ւր
քեզ իր քովը տանիմ:

Մօրս կ'երթամ, երկու բառով ու մէկ շունչով կը

պատմեմ ամէն բան: Աչքերը կ'արցունքութիւն:

- Զե՞մ երթար, - կ'ըսէն ես յուզուած:

- Զէ՛, մանչս, - կը սարսափի ան, - չէ՛, զաւակս, չեմ
լար, ուրախութեան արցունք է կու գայ չորնալիք աչքերէս:

Գնա՛, պիտի ազատիս, գնա՞ւ:

Կը խոստանամ նորէն իր քովը գալ ու կը հետեւիմ
պառաւին:

ԱՐԱՄ ՀԱՅԿԱԾ

«Չորս տարի Քիւրտիստանի լուներուն մէջ»

Հայ որբերը 1915-ից մինչեւ 2007



«Հայ երեխաներն, ովքեր թուրքերէն չգիտէին, շաբթներ շարունակ չէին խօսում, որպէսզի հասկանան, որ Հայ են: Եթէ սերժանտներն այդ մասին իմանային, նրանց կամ կը մտրակէին կամ էլ կը ստիպէին ժամերով նայել արեւին»:

Արդէն 7 տարի է անցել, ինչ սիրելի Հրանտ Տինքին ճանապարհել ենք անմահութեան: Ցաւով, մոլեգնութեամբ, կարօտով եւ տագնապով անցած երկար ու ձիգ վեց տարի... Հրանտ Տինքը միայն սիրելի ամուսին, լաւ հայր, սիրառատ պապիկ, «Ակոս»ի ամէն ինչ, ձախակողմեան ժողովրդավար լրագրող, զօրել քարոզիչ եւ գրող չէր: Նա հայ համայնքի բացայաց խօսող, քաջ, խելացի, զգացմունքային, եռանդուն, գրաւիչ եւ յայտնի զաւակն էր, ում Ազգային անվտանգութեան քաղաքական փաստաթղթերում բնորոշել էին «պոտենցիալ (հաւանական-իմբ.) ներքին թշնամի», Վճռաբեկ դատարանը համարել էր «օտար քաղաքացի», հասարակութեան տարբեր հասուածները տեսնում էին որպէս «մեր միջի թշնամի»: Այսպէս, օրինակ, նախքան մահանալը գրած իր վերջին յօդուածում ասել էր. «Ամէն անգամ, որպէս «թուրքի թշնամի», աւելի եմ յայտնի դառնում: Ցաւոք, արդէն շատ աւելի յայտնի եմ, քան առաջ: Աւելի շատ եմ զգում այն հայեացները, որոնք ասում են. «Նայի՛ր, սա այն հայը՝ չէ»: Սակայն նրան միայն «դաւաճան հայ» անուանելով չըաւարարուեցինք, պետական ողջ ապարատի (գործիքի-իմբ.) միջոցով մեր հասարակական ենթագիտակցութեան մէջ ջանասիրաբար մտցրած միւս խելացնորութիւններով համապատասխանաբար կնքեցինք «ԵՄի ծառայ», «միսիոների երեխայ», «Առորսի երեխայ»: Մինչդեռ երբ անշնչացած մարմինը ձգուած էր մայթին, հասկացանք, որ կօշիկի ներքանի այդ սրտմաշուկ ծակով, ըստ էտութեան, տիսուր «որբ» էր:

Այո՛, Հրանտը թուզլա որբանոց ոտք էր գրել 8 տարեկան հասակում, որտեղ անց էր կացրել 20 տարի: Այնտեղ էլ ծանօթացել էր կնոջ՝ Ծաքէլի հետ, ում համարում էր «իր կեանքի խոշոր շահումը»: Այնտեղ ամուսնացել, երեխաներ էր ունեցել: Հետեւաբար պետութեան կեղտառ ձեռքով շարունակաբար պատճառուած անհանգստութեան հետեւանքով կեանքի վերջին օրերը տագնապած «աղաւանու» պէս ապրած Հրանտ Տինքին յարգանքով եւ սիրով ոգեկոչելիս բարկութիւնս եմ աղաղակում, որ Տինքի սպանութիւնը կազմակերպողներին դեռեւս չեն բացայացել, եւ պարտք եմ համա-

րում ոգեկոչել նաեւ տասնեակ հազարաւոր որբերին, որոնց այս երկրի անխիղճ մարդիկ լիլեցին իրենց ընտանիքներից՝ դատապարտելով դժբախտութեան:

Հալիլէ Էղիկին ու Այնթուրան Ներքին գործերի նախարարութեան՝ 1915 թ. Մայիսի 26-ին մեծ վէզիրին ուղղած հեռագրով, որտեղ հրամայւում է Հայկական հարցի «հիմնարար վերջակէտ զնել», պաշտօնապէս սկսուած «Հայկական տեղահանութեան» (իմ բնորշմամբ՝ Հայոց Յեղասպանութիւն) ընթացքում նոյնիսկ պաշտօնական պատմագիր Քամուրան Գրիգիւնի համաձայն՝ ամենաքիչը 300 հազար հայ է սպանուել, սակայն մահացածները որոշ իմաստով «փրկուել են», որովհետեւ ողջ մնացածներին՝ յատկապէս կանանց եւ երեխաներին, մեծ տառապանքներ էր սպասաւում:

Օրինակ՝ 1916 թ. Ճեմալ փաշայի ցանկութեամբ Սիրիա եւ Լիբանան գնացած գրող եւ քաղաքական գործիչ տիկին Հալիլէ Էղիկիր (Աղըվար) Սթամպուլում նորաստեղծ Ֆինանսների նախարար Զավիդ պէյին ուղղած իր նամակում գրում է այն, ինչ տեսել է Այնթուրա որբանոցում, որտեղ հազար հայ որբ կար. «Անապատներում խոտ ուտելով՝ ստամպաները փառելուց յետոյ, ոմանք՝ մօրը, ոմանք՝ հօրը, շատերն էլ իրենց երեխաներին կորցնելուց յետոյ այստեղ են ընկել: Աւելի ճիշդ՝ ձենալ փաշան է այստեղ բերել: ... Դրսից մի 12 տարեկան հայ աղջիկ եկաւ, ում մայրը սովից մահացել էր, իսկ հօրը իր աչքի առաջ սպանել էին, ապաստան գտաւ... Թախծոտ, մեծ աչքերը բացած՝ շուրջ էր պտտւում, պատեհ եւ անպատեհ ձեռքս համբուրելով՝ լալիս: Այլում տեղի է ունենում նաեւ մէկ այլ գժբախտութիւն: ... Որդուն իր կողքին սպանելուց յետոյ յանկարծակի խօսելու կարողութիւնը կորցրած մի գժբախտ չի կարողանում տեղեկանալ, թէ միւս որդին ու ընտանիքը ուր են ընկել: Ոտարորիկ, աչքերում կսկիծ, անդադար նշաններով գոռում է իր ողբերգութեան մասին: Երբեմն գիշերները, որդեկորոյս կնոջ նման գլուխն ափերի մէջ առած, հարուածում, հարուածում է: Յերեկները գրելիս երբեմն ուղում եմ հեկեկալ: Վազում եմ պատուհանի մօտ, ներքեւում՝ այգում, ձեռքերն է թափահարում, որդու սրտի մէջ միաճուած գնդակի սուլոցն է արտաքերում: Ահա նրանցից հարիւրաւոր, հազարաւորները կան: Որբանոցները լի են գժբախտ, կիսաքաղցած երեխաներով, ովքեր կորցրել են այն ամէնը, ինչը կեանքում այլեւս երբեք չի վերագրածուի»:



535 Շիւրովի պատմութիւնը

Տարիներ անց, այս երեխաներից Յարութիւն Ալպոյաճեանը, ով ծնուել է 1904 թ. Ֆընդաշըք գիւղում, հայ ազգագրագէտ Վերժինէ Սվաղլեանին պատմել է Այնթուրայում տեսած վերաբերունքի մասին. «Ծնողներիս սպանելուց յետոյ, ինձ եւ ինձ պէս անչափահաս երեխաներին հաւաքելով, տանում են ծեմալ փաշայի թուրքական որբանոց: Իմ ազգանունը 535 էր, իսկ անունս՝ Շիւրով: Իմ հայ ընկերն էլ ստացաւ էնվեր անունը: Մեզ թլփատեցին: Միշ շարք երեխաներ կային, ովքեր չգիտէին թուրքերին, նրանք շաբաթներով չէին խօսում, որպէսզի իրենց հայ լինելը չհասկացուի: Եթէ սերժանտներն այդ մասին իմանային, նրանց կը պատժէին. ոտքի ներքանին 20-30-50 հարուած կը հասցնէին կամ էլ կը ստիպէին ժամերով արեւին նայել: Մեզ ստիպում էին աղօթել. անհրաժեշտ էր, որ երեք անգամ կրկնէինք՝ «Կեցցէ իմ փաղեշահը» նախադասութիւնը: Մեզ թուրքական հագուստ էին հագցնում՝ սպիտակ էնթարի (երկար հագուստ, որը արաբական աշխարհում տղամարդիկ կրում են հագուստի վրայից), սեւ ջուրբէ: Մէկ տնօրէն եւ մի քանի կին ուսուցչուհի ունէինք: Ծեմալ փաշան հրամայել էր, որ մեզ լաւ նայեն, որովհետեւ շատ էր գնահատում հայերի խելքն ու ընդունակութիւնները, հաւատում էր, որ պատերազմում յաղթելու դէպրում հազարաւոր թրքացած հայ երեխաներ իրենց ժողովրդից իրենց վեր են դասելու, ապագայում իրենց աջակցելու ենք»:

Թալէաթ փաշայի օրագիրը

1917 թ. տիկին Հալիկէի եւ ծեմալ փաշայի առաքելութիւնը Սիրիայում եւ Լիբանանում աւարտուեց, սակայն հայ որբերի մղձաւանջը չաւարտուեց: Թալէաթ փաշայի օրագրում հայ որբերի թիւը ներկայացւում է 10,269 հոգի, որոնցից 6,768-ին բաժանել են որբանոցներին, իսկ 3,501-ին՝ մուսուլման ընտանիքներին: Կառավարութիւնան արխիւր լի է տասնեակ փաստաթղթերով, համաձայն որոնց՝ աղջիկ ու

տղայ երեխաներին խլել են իրենց ընտանիքներից, ցրել այն մուսուլմանական գիւղերում, որտեղ հայեր չկային, ամուսնացրել մուսուլմանների հետ կամ տարել որբանոց եւ դաստիարակել մահմետական աւանդոյթներով:

Պատերազմի վերջին տարիներին, քանի որ Ստամբուլում առկայ որբանոցները չեն բաւարարել, պետութիւնը բոնագրաւել եւ որբանոցների է վերածել արտասահմանցիներին պատկանող այնպիսի կառոյցներ, ինչպիսիք են էլմադաղում գտնուող Սիրիա Աստածամօր տաճարը, Յեղիքուլէի խտական դպրոցը, Գալաթայում գտնուող յունական վանքը, Քաղըքեոյի Սենտ Ժովեֆ դպրոցը, սակայն իթթիհաղականները չեն զբաղուել տուեալ հաստատութիւններով, եւ որբանոցները կարծ ժամանակահատուածում վերածուել են անօրինականութիւնների եւ չքաւորութեան բների:

Աւելին՝ փոքր տարիքում մեծ ողբերգութեան զոհ դարձած այս որբուկներին մի փոքր հացի համար աշխատեցրել են արդիւնաբերական եւ գիւղատնտեսական որորտներում՝ որպէս բանուոր, տներում՝ որպէս ծառայ: Օրինակ՝ էնվեր փաշայի Քիւչիւքչքմէջում գտնուող ագարակ մօտ 50 հայ որբ են ուղարկել: Դիարբեքիրի նախկին նահանգապետ գոկտոր Ռեշիդ բէյի, էնվեր փաշայի հօրեղբայր Հալի (Քուլժ) փաշայի տներում եւս հայ աղջիկ եւ տղայ որբեր են եղել: Տեղահանութիւնից մազապուրծ Պոլսոյ հայ համայնքը, քանի որ օտար միսիոներների աչքի առաջ էր, քննադատում է այս կիրառում՝ ասելով, որ իթթիհաղականները շարունակում են «մանկահաւաք»ի համակարգն ու թուրքացման քաղաքականութիւնը:

Զինադադարից յետոյ

1918 թ. Հոկտեմբերի 30-ին ստորագրուած Մուգրոսի զինադադարից 2 օր յետոյ, երբ էնվեր, Թալէաթ եւ ծեմալ փաշաները փախան արտերկիր, Ստամբուլի ղեկավարումն իրենց ծեռքն առած դաշնակցից պետութիւնների առաջին գործերից մէկը լինելու էր որբերի հարցը: Յատկապէս ամերի-

կացի պաշտօնեաներն սկսեցին ուսումնասիրել 1916 թ. ռազմական նախարար էնվեր փաշայի գլխաւորութեամբ ստեղծուած «Կանանց աշխատեցնող բարեգործական ընկերութեան» կողմից որպէս էժան աշխատուժ կամ ծառայ երկրի չորս կողմն ուղարկուած երեխաների ցանկը եւ գտնել «մուսուլման»ի պիտակի տակ թուրք մուսուլմանների ընտանիքներում ցրուած երեխաներին:

Երբ կայսրութեան չորս ծայրերից դէպի Սթամպուլ անտէր երեխաների հոսք կար, երկու կողմերն էլ պնդում էին, թէ այդ երեխաներն իրենց են պատկանուում: Մանուկների խօսած լեզուն կամ անունները հասկանալի չէին, քանի որ փոքր տարիքում իրենց ընտանիքներից հեռանալ հարկադրուած երեխաները մոռացած էին լինում իրենց մայրենի լեզուն, իսկ նրանց անուններն էլ արդէն իսկ ալլոց կողմից էին դրուած լինում՝ նրանց ինքնութիւնը թաքցնելու նպատակով: Որոշ երեխաներ էլ, թէեւ տեղեակ էին լինում իրենց արմատների մասին, սակայն անցեալի դառը փորձն ի նկատի ունենալով, նախընտրում էին լուռ մնալ: Որոշ չափով հնարաւոր էր տարիքով մի փոքր մեծ տոպայ երեխաների ինքնութեան ստուգում՝ վերջիններիս թիվասուած լինել-չլինելը ստուգելով, բայց այդ մեթոսն անօգուտ էր աղջիկ երեխաների կամ տարիքով շատ փոքր մանուկների դէպքում:

Այս մանուկների համար, ովքեր փոքրիկ հասկում, ով իմանայ, ինչ տառապանքներ էին կրել, պարզ էր, որ թուրք-մուսուլման, հայ-քրիստոնեայ դաստիարակուելուց շատ աւելի նախընտրելի էր կանոնաւոր, ապահով եւ ջերմ ընտանիքում մեծանալը, սակայն ոչ ոք չհարցրեց նրանց, թէ ինչ են ուղում, չափազանց մակերեսային մեթոդաներով կատարուած դասակարգման արդիւնքում ճակատագրերը, որոնք ցանկանում էին ուղղել, աւելի խճճեցին:

Bitarchfhan-ի (Չէզոք տաճ) ստեղծումը

Կողմերն սկսեցին միմեանց մեղադրել իրենց համայնքին պատկանող որբուկներին «գողանալու», «փախցնելու» եւ «ձուլելու» մէջ: 1919 թ. Ապրիլ ամսին Դաշնակց պետութիւնները, տարբեր կողմերում ցրուած անտէր երեխաներին իրենց գտնուած փայրերից վերցնելով, որոշեցին նրանց հաւաքել չէզոք մի տեղ, որը ստեղծուելու էլ Սթամպուլում անդիացի գտաթիչ ուժերի հսկողութեամբ: Էդիրնէսում, Բուրայում, Քոնիայում եւ Քըրքլարելիում թողնուեցին մէկական որբանոցներ, իսկ մնացածում ապաստանած երեխաներին սկսեցին տեղափոխել Ստամբուլ: Այս կենտրոնում հաւաքուած թուրք երեխաները յանձնուելու էին Օսմանեան անգուտաթեան տնօրինութեանը, իսկ հայ մանուկները՝ Պոլսոյ հայոց պատրիարքարանին: Այդ նպատակով մի տուն վարձակալուց Ստամբուլի նիշանմթաշ թալամասում, որը ղեկավարելու նպատակով հիմնուեց երեք հոգիանոց մի յանձնաժողով՝ բարկացած ամերիկացի, թուրք ու հայ անդամներից: Ժողովրդի մէջ որպէս Bitarchfhan (Չէզոք տուն) յայտնի այդ տանը նաեւ աշխատում էին երկու խոհարարներ, որոնցից մէկը հայ էր, միւսը՝ մահմետական, ինչպէս նաեւ՝ մի հայ ծառայ ու մուսուլման դունապան:

Երբ հասաւ Մայիս ամիսը, Դաշնակց ուժերի ոստիկանական կազմակերպութիւնն արդէն իսկ հաւաքել էր վերոյիշեալ երեխաներին եւ նոյնիսկ սկսել բերել նրանց Ստամբուլ: Սակայն բողոքներն ու երեխաների կողմերի միջներ վերջ չունէին:

1920 թ. Ապրիլից մինչեւ 1921 թ. Հոկտեմբերը, երբ բողոքները մի փոքր նուազել էին, Սթամպուլում տեղանքի

ուսումնասիրութիւններ կատարող «Pathfinder» ընկերութեան զեկոյցի համաձայն՝ այդ ժամանակուայ Սթամպուլի որբանոցներում եղել է 3,827 հայ, 2,798 թուրք, 1,548 յոյն, 279 հրեայ եւ 280 ուու որբ: Բայց այդ՝ կաթոլիկ եկեղեցու որբանոցում 171 որբ կար, որոնց մեծ մասը հայ էր: Թէ երկրի միւս կենտրոններում որքան որբ է եղել, ամբողջական տեղեկութիւններ չկան:

1920 թ. սկսած՝ օտար հումանիտար (մարդասիրական-իմմբ.) կազմակերպութիւններն սկսեցին հայ որբերին երկրից տանել: Նախ եւ առաջ 3,000 որբ կիարոս տարան, որոնց, սակայն, 1921 թ. կրկին Սթամպուլ բերեցին: 1921-1922 թթ. Մարաշից, Ուրֆայից, Այնթապեցից, Մալաթիայից եւ Խարբերդից մօտ 12 հազար երեխայ տեղափոխեցին Սիրիա: 1922 թ. Նոյեմբեր-Դեկտեմբեր ամիսներին 15,600 երեխայ Յունաստան տարան: Այս երեխաներին յետագայում այլ երկրներ են տեղափոխել:

Քանի որ Թուրքիայում արխիւային նիւթերի մեծ մասը գաղտնի է պահւում, ուստի յայտնի չէ, թէ քանի հայ որբ է եղել: 1921 թ. Հայոց պատրիարքարանի կողմից պատրաստուած մի ցուցակի համաձայն՝ երկրի տարբեր ծայրերում «գեռեւս չփրկուած» 63 հազար հայ որբ է եղել: Եթէ այս թուրք հանենք օտար կազմակերպութիւնների՝ երկրից տարած երեխաների թիւը, ապա կարող ենք ենթադրել, որ Թուրքիայում մնացել է 30,000 հայ որբ: Եթէ ուղում էր իմանալ, թէ այդ երեխաները հանրապետութեան ողջ պատմութեան ընացքում ինչեր են քաշել, կարող էք կարդալ Ֆեթջիկ Զեթինի «Մեծ մայրս» («Մեթիս» հրատարակչութիւն, 2008 թ.) եւ Իրֆան Փալալը «Տարագրութեան զաւակները. պարզում է՝ տաս հայ է եղել» («Սուլ» հրատարակչութիւն, 2008 թ.) վէպերը, եթէ, ի հարկէ, սիրտներդ դիմանայ:

Քազզը Կարաբեքիրի Գիւրբեւզլեր բանակը (Առոյգ պատանիների բանակը)

Այսպէս, օրինակ, ազգային պայքարի ժամանակ Արեւելեան ոպամաճակատի հրամանատար Քազզը Կարաբեքիրը զեկոյցում գրել է, որ իր պաշտօնավարման շրջանում կայ մօտ 50,000 երեխայ, ովքեր հոգածութեան կարիք ունեն: Փաշան էրզրումի (Կարին) շրջակայրում փողոցներից կամ էլ նրանց խնամել անկարող ազգականների մօտից հաւաքել էր տուել որբ մնացած 2000 աղջիկ, 4000-ի չափ էլ տղայ երեխաների եւ տղաների կէսի միջնոցով ստեղծել Gurbuzler Ordusu-ն (Առոյգ պատանիների բանակը կամ էլ էրզրումի երեխաների բանակը): Այս մանուկներն ստացել են ոպամաճական կրթութիւն, անգամ գահուկորդութեան դասընթացներ անցել, նրանց մի մասն արհեստներ է սովորել էրզրումի եակուտիէ զօրանոցի Արդիւնաբերական դպրոցում, որը հագուստ եւ կօշիկ էր մատակարարում բանակին: Սակայն այն հանգամանքը, որով փաշան այդքան հպարտանում էր, այն էր, որ այդ երեխաները ձեռք էին բերում թուրքական գիտակցութիւն: Կարաբեքիրի խնամակալութեան տակ վերցուած տղայ երեխաների շարքում կային նաեւ հայ որբեր: Այս մանուկների մէջ ընդունակները Կարաբեքիրի կողմից ուղարկուել էին Բուրսայի նորաբաց Բշրամական լիցէյ (վարժարան-իմմբ.)՝ այնպէս ներկայացնելով, թէ իրը նրանք թուրք ընտանիքների որբեր էին, իսկ մնացածները մասնագիտութիւն էին ստացել եւ կեանք մտել:

ԱՅՃԵ ՀԻՒՐ

ԹՐԱՔԵԼԵԱԿ ԹԱՐԳԱՄԱՆԵՐ՝
ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱԾԱԾԵԱՆ



Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԹԱՂԻ ԿԱՐԱՒԱՆԸ

Ամերիկան վարժարանի աշակերտուհի՝ Հայկանուշ Զառայիշեանի պատմածներէն.

«Երբ որ մեր կարաւանը Հասան - Զէլէպի հասաւ, բոլոր էրիկմարդիկը, մինչեւ 10 տարեկան տղաքը ժողվեցին տարին: Վերջէն լուր եկաւ թէ՝ մարդ գլուխ 5 ոսկի տուողը թող պիտի տան. չտուողները պիտի սպաննեն: Շատ կնիկներ ունեցած-չունեցած դրամ, ոսկի, առին տարին, շատերը կրցին իրենց մարդիկը ազատել: Շատեր ալ դրամ չունէին, եւ շատ մարդ վար գրին: Ասոնց կնիկները կ'աղաղակէին, կը պաղատէին որ իրենց մարդիկը թող տրուին. կենդանակերպ քիւրտեր, զաժան-դահիճ ժանտարմաներ թուրեր-նաճախներ ձեռքերնին շրջապատած էին մեր մարդիկը: Տեսնելով որ ասոնցմէ դրամ կարենալ առնելու յոյս չկայ, շատ մը ձիու պայտեր, գամեր բերին, ասոնց ոտքերը սկսան պայտել. ձեռքերնին հաւատամք բռնել տուած՝ իրար կը գամէին:

«Անպատմելի էր մէկ կողմանէ զոհերուն աղիողորմ ճիշերը, աղաղակները, միւս կողմանէ կնիկներուն լաց ու կոծը, վայնասունը: Արիւնը ոտքերնուն, ձեռքերնուն աղբիւրի պէս կը վագէր. մինչեռ եղկելիները ասանկ կը տանջուէին, անգութ դահիճները կ'ըսէին անոնց. «Ի՞նչ կայ համբերեցէք,

չէ՞ որ ձեր Քրիստոսն ալ ասանկ ձեռքերէն, ոտքերէն գամեցին, անիկա բնաւ չէր տրտնջար»:


«Վերջէն մեծ քանակութեամբ չոր խոտ բերին, թիթեղ մըն ալ կազ. խոտը աս խեղճերուն բոլորտիքը դիգեցին, կազը վրան լեցուցին, կրակ տուին բոնկեցուցին: Կնիկներն ալ շրջանակածեւ բոլորտիքը կեցուցին. կանանչ-կարմիր բոցերը կը լափէին կալանաւորները, կնիկները խելագարած, ոմանք ինքզինքնին պատառ - բզիկ կ'ընէին, ոմանք գլխնուն, կուրծքերնուն կը ծեծէին, ոմանք մարած, ուշքերնին անցած կ'իյնային. շատեր ալ ձեռքերովնին երեսնին կը ծածկէին որ չտեսնեն այս ահոելի տեսարանը, որ ձշմարիտ դժոխք մըն էր:

«Դահիճները մէյ մէկ սադայէլներ, կը բոնադատեն կնիկները որ երեսնին չծածկեն, նային. ի՞նչ զուարճալի բան է ըսելով՝ դժոխքին բոլորտիքը պար բռնած, դիւային ուրախութեամբ կը զուարճանային: Մառիս պէս մլուլ-մլուլ կը վառէին մարդիկը, ճենճահոտը աշխարք բռնած էր. ամէնքը այրեցան, մոխիր եղան»:

ԿԱՐԱՊԵՏ ԳԱԲԻԿԵԱՆ

Տեսնելով որ ասոնցմէ դրամ կարենալ առնելու յոյս չկայ, շատ մը ձիու պայտեր, գամեր բերին, ասոնց ոտքերը սկսան պայտել. ձեռքերնին հաւատամք բռնել տուած՝ իրար կը գամէին:

Հալեպի հայկական գաղթակայանը




Ուրմացիներու թաղաքածին. Առվան հանցմ է իր ընտանիքը։

Dwellers outside in Ourfa Camp.



Armenian Refugee Camp in Aleppo



Թէմու իր տունով, սակով, կոյուղիով եւ բնակիչներով:

Social life and camp activities



The Ontology of Genocide Against Minorities in the Ottoman Empire

By Henry C. Theriault

The metaphysics of the relationship between the unit and the multitude have long been contested in scientific, political, historiographic, and other contexts. Even the terms we use to refer to different tensions often unavoidably commit us to favor one or the other term: the atom and the molecule, the part and the whole, the one and the many, the individual and the masses, the subject and the state, and so on.

Still, there is often some kind of material support for one side or the other: It is the atom that is the fundamental unit of matter, not the molecule or compound (nor the proton, quark, or any other subatomic particle). In the social realm, however, even such objective physical features, though they might exist, do not hold sway. True, human beings are physically discrete relative to one another. Yet, the individual human being appears dependent on other human beings not only for basic survival, but for emotional and intellectual development. If linguistic rationalists such as Noam Chomsky are correct, then our minds are fundamentally social, in that (the fundamental social mechanism of) language is embedded naturally in them and is the form of thought itself. The more we consider such issues, the more ambiguous such a relationship appears. Think also of the deep political conflicts, not to mention the oppressions and perverted extremisms, generated by adherents to one side or the other on whether the citizen or nation/state, individual member or race, etc., is primary.

This conceptual tension becomes even more fundamental when we engage historical issues, and interpretation overwhelms materiality. The data of history are indeterminate, and any set allows a range of cohesive accounts to be proposed. At the same time, material factors, such as statements by genocide perpetrators of the intent to destroy, or consistent patterns of exterminatory actions that cannot be coincidental, or even consistencies in structural situations, such as different groups in the Ottoman Empire occupying similar positions within the millet system and experiencing similar fates during the Ottoman genocidal process against minorities. What is more, the parsing of a unitary event in space and time is, ultimately, arbitrary, in the sense of allowing more than one parsing, not any parsing. Did the Armenian Genocide comprise the events of the 1890's, 1909, 1914, and 1915? Did it end in 1918, 1923, or much later? Was the French Revolution a series of specific events or one overarching event? Both at once? Local and meso-level variations fragment the event to the point at which what appears to be an internally complex single event can just as easily be regarded as a series of distinct events and moments that are not linearly causally connected (in a causal chain), but which at any point were the function of a variety of forces such that the next situation was not entirely determined by the previous one in the sequence of events retroactively understood as the French Revolution. But the push is just as much in the other direction. Did the killing of returning Armenians after the fall of the Young Turk regime constitute the beginning of a new set of violent acts, or was it a continuity of the genocide? As we reflect, it seems that the previous violence and entrenchment of the ideology behind it made possible and largely determined the later

killings, suggesting that the bulk of the genocide is inseparable from the later killing of Armenians.

Or does interpretative framework always trump material possibilities if we decide it does? Is all "unity" the function of consciousness, and so whatever we want it to be (as proposed by postmodernist relativists) or whatever our prejudices and conceptual limitations determine it to be (as maintained by superscholars placing themselves beyond such limitations due to their ability to transcend "nationalism" or some other putatively limited perspective)?

There are many ways we might try to dig ourselves out of this mire of ambiguity, not just regarding what the right interpretation of events is but what the right framework for interpretation is. We could say that both drives, one toward unification and the other toward fragmentation, are primary and related, with the focus on elements making possible appreciation of composites or superindividual wholes, and the focus on the overarching unity of historical processes giving context and meaning to discrete events. Choosing one or the other perspective as correct means losing the essential contributions of the other or the one as part of a comprehensive approach to historical events that allows us to see them in both their detailed specificities and their overarching patterns and causal trajectories. We can go even further than this simple binary, as explained by such genocide scholars as Scott Strauss and Ugur Ungor, to recognize multiple levels of genocidal activity, typically referred to as the familiar macro (overarching), micro (local, individual), and meso (regional) levels. All levels affect the other levels and all are essential to comprehensive understanding of a case of genocide. This approach allows us to recognize that each level of analysis has a function and a value. What is more, dialectically (or trialectically), the more we attempt to approach a case exclusively at one of the levels, the more our findings and interpretative needs push us to consider and even depend on the other levels—indeed, the more we must take account of the other levels even to produce any findings at one of the levels. The more we push one perspective, the more essential the other perspective(s) become.

If we hold that concept has primacy over empirical fact in some kind of Kantian sense, then concept itself is conditioned and necessary. We have to see unities and multiplicities in history not because they exist in the events we regard, but because that is how our minds organize the world for us. The problem, of course, is that rational people can disagree about precisely how to organize their perceptions of reality, so we need a deeper principle to decide which parsing of historical events is correct. The view that the simplest explanation that fits all data is best is often proposed for scientific theorization. But it, too, is incomplete. How do we define "simple"? What is a "best fit"? And, which data do we exclude, because any theory that goes beyond a mere restatement of the data never fits the data perfectly and thus requires discounting some data.

Quine's solution is the "web of belief." According to this model, no single belief about the world exists indepen-



The Church of the Redeemer (Surb Prkich), Ani

dently of other beliefs; rather all beliefs an individual holds are related to one another in a complex network. If one belief is falsified, this affects other dependent or related beliefs as well. The most reasonable interpretation of new historical data is the one most consistent with the set of beliefs about the world a person already holds, that is, the one that disrupts that person's web of beliefs the least. The obvious problem is that socially inculcated ideologies and manipulative propaganda work precisely by warping a person's web of beliefs away from what others not subject to this propaganda would find most reasonable. It is precisely the web of preexisting beliefs about the world—that "our" society is inherently good and could not commit horrific acts of genocide, that extreme views tend to be biased so the truth in a case of conflicting views lies somewhere in the middle, etc.—that deniers exploit.

Does this mean we are stuck with a postmodernist relativism? Here ethical commitments as well as practical concerns can have a decisive role. That the evaluative principles we employ might be ultimately arbitrary does not mean that those committed to human rights cannot choose to agree to the basic Utilitarian principle that "suffering is bad" and its implication that "the intentional or neglectful infliction of human suffering is bad." If the latter is true, then we can choose to organize historical data in such a way as to maximize our recognition of suffering. Thus, the best interpretation of a set of historical data is the one that least downplays or hides dimensions of suffering. Similarly, an ob-

vious practical concern is capturing as much detail within a "unity" as possible. In neo-Hegelian terms, it is precisely unification that preserves internal complexity that is optimal, so that the drives toward unification and fragmentation themselves are misleading, as true unification is a unification of complexity such that if that complexity is superseded or obscured the unification becomes less interesting or trivial. Reduction by suppression of complexity is not unification but misleading simplification. The question is no longer which drive we emphasize, but how to follow each in a manner that maintains as much as possible appreciation of the other feature of reality. We want to look at details in all their complexity in such a way that we do not thereby lose sight of overarching connections.

But how do these ontological abstractions relate to the Ottoman-Turkish treatment of minorities? In recent years, there has emerged a new way of looking at what had long been studied as "the Armenian Genocide." Broadening attention to the fates of Assyrians and Greeks under the Young Turk and Kemalist regimes has led to a recasting of "the Armenian Genocide" as the Ottoman-Turkish Genocide of (Christian) Minorities. Although earlier work had increased this attention, David Gaunt's work [1] is arguably the first to present more than one victim group as the targets of an integrated genocidal process. Through this framework we can appreciate the conceptual interfusion of the three groups (because of the territorial focus of Gaunt's work, Greeks are not a focal element, but an extension of

his approach can easily be made to include them) in a single genocidal process, even as historical sources are typically precise in the local fates of the groups [2] and thus help preserve a precise understanding of the complexity of the overarching process. In the same period, some Armenian studies scholars began a similar push. For instance, in the 2005 conference on the Armenian Genocide he hosted at UCLA, as well as the subsequent book of papers delivered at the conference, Professor Richard Hovannisian included papers on both Assyrian and Greek victimization. [3] The shift quickly fostered explicit analysis of a unified genocidal process, in the work, for instance, of Hannibal Travis [4] and Panayiotis Diamadis.[5] What is more, this attention on the unified process has also been coupled with groundbreaking work on the heretofore neglected Assyrian and Greek aspects, most notably in recent anthologies. [6]

As comparative genocide studies showed that consideration of diverse cases of genocide was not simply a matter of logging analogical comparisons and contrasts, but of recognizing historical relationships and common contextual factors across often apparently disparate instances of genocide, the new works on the Ottoman-Turkish genocidal process are not simply developing parallel histories of three target groups. On the contrary, the more analysis of the particular groups that is done, the more the inevitability of consideration of the treatment of the other groups becomes apparent.

These works show that it is not simply a matter of adding two cases to a set of Ottoman-Turkish genocides, but taking an integrative approach. As already suggested, that approach arises organically through the sustained treatment of any of the particular victim groups. As I have explained to students regarding Gaunt's *Massacres, Resistance, Protectors*, and George Shirinian has commented about editing *The Asia Minor Catastrophe, study of the fate of Ottoman Assyrians and Greeks*, respectively, has taught us a great deal about the fate of Armenians. In fact, I contend here that it is no longer possible to study the latter in isolation. As the opening ontological considerations imply, a truly comprehensive understanding of the genocide of Armenians depends on attention to the broader genocidal process in the Ottoman Empire.

This is not, of course, to suggest that there are no differences between these fates. Because of territorial distributions and sizes of the different groups, nuances in perpetrator ideology, opportunities (the defense of Van, for instance), considerations regarding statehood (the Greeks were understood to have a state already, though one seen as a threat to Turkish territory, the Armenians were perceived as a large enough group to make a claim on their historical homeland areas, while the Assyrians were not perceived as a large or concentrated enough group to pose an immediate territorial threat), and other factors, the timing, methods, extent, and even stated rationales varied among the groups. Yet, the same is true of differences within each of these groups, albeit to a lesser extent. For example, while Armenian Protestants were targeted for genocide, the trajectory of decision-making and implementation was different from that of Apostolic Armenians. Similarly, gender was a very significant factor in the specific ways members of each group were treated, though, for instance, Greek labor battalions included both men and women (yet the women were subjected to sexual violence). [7] But it is precisely the appreciation of these variations that allows a precise and unified analysis of the complex genocidal process that occurred in the Ottoman Empire, spanning war and peace, three governments, and a wide range of locations.



ENDNOTES

[1] David Gaunt, *Massacres, Resistance, Protectors: Muslim-Christian Relations in Eastern Anatolia during World War I* (Piscataway, NJ: Gorgias Press, 2006).

[2] Comments by Roupen Adalian in reference to the documents on the Ottoman genocidal process contained in the U.S. National Archives, "The Study of the Armenian Genocide Sources: Where and What to Look for?", "Armenian Genocide: Challenges on the Eve of the Centenary" International Conference, Yerevan, Armenia, March 22–23, 2013, on March 22.

[3] See Anahit Khosroeva, "The Assyrian Genocide in the Ottoman Empire and Adjacent Territories," and Speros Vryonis, Jr., "Greek Labor Battalions Asia Minor," pp. 275–90, in *The Armenian Genocide: Cultural and Ethical Legacies*, ed. Richard G. Hovannisian (New Brunswick, NJ: Transaction Publishers, 2007).

[4] Hannibal Travis, *Genocide in the Middle East: The Ottoman Empire, Iraq, and Sudan* (Durham: Carolina Academic Press, 2010).

[5] Panayiotis Diamadis, "Children and Genocide," in *Genocide Perspectives IV: Essays on Holocaust and Genocide*, ed. Colin Tatz (Sydney: The Australian Institute for Holocaust and Genocide Studies/ UTSePress, 2012), pp. 312–52.

[6] Tessa Hofmann, Matthias Bjornlund, and Vasileios Meichanetsidis, eds., *The Genocide of the Ottoman Greeks: Studies on the State-Sponsored Campaign of Extermination of the Christians of Asia Minor (1912–1922) and Its Aftermath: History, Law, Memory* (Aristide D. Caratzas, 2012), and George Shirinian, ed., *The Asia Minor Catastrophe and the Ottoman Greek Genocide* (Toronto: Zoryan Institute, 2012).

[7] See Vryonis.

Henry C. Theriault earned his Ph.D. in Philosophy in 1999 from the University of Massachusetts, with a specialization in social and political philosophy. He is currently a professor in and chair of the Philosophy Department at Worcester State College

Genocide Encyclopedias and the Armenian Genocide

By Alan Whitehorn

The two key human rights concepts of "crimes against humanity" and "genocide" have their roots in the response to the Young Turk mass deportations and massacres of Armenians in the Ottoman Empire during World War I. Following the April 24, 1915 mass arrests of hundreds of Armenian political, religious and community leaders of Constantinople and their subsequent exile and deaths and the massacres of multitudes of other Armenian civilians, the Entente allied powers of England, France and Russia warned on May 24, 1915 that the Young Turk dictatorship would be held accountable for the massacres and the "new crimes of Turkey against humanity and civilization".

In 1921 Soghomon Tehlirian was put on trial in Germany for having assassinated Mehmet Talaat, one of the key Young Turk triumvirate responsible for the deportations and massacres of Armenians. Raphael Lemkin, a young Polish university student, who would later become a lawyer, wondered why there existed domestic laws to deal with the murder of one person, but no international law to punish those responsible for the mass killing of a million or more persons. During the 1930s, Lemkin suggested the twin concepts of "vandalism" and "barbarism" to deal with such crimes. The former dealt with the destruction of cultural artifacts, while the latter related to acts of violence against defenceless groups. By 1944, these twin concepts had merged into his proposed new international term: "genocide". The new concept, along with "crimes against humanity", would become a key pillar of international law.

With the introduction of the two crucial legal concepts of "crimes against humanity" and "genocide", it remained for scholars and prosecutors alike to apply these principles to specific cases. Over time, increasingly there emerged the need to compare different historical and contemporary examples. Pioneering analytical and comparative books such as Irving Horowitz's *Genocide* (New Brunswick, Transaction Books, 1976) and Leo Kuper's *Genocide* (Harmondsworth, Penguin Books, 1981) were penned in this regard. Before long, the field of genocide studies emerged and was formalized with the birth of the International Association of Genocide Studies in 1994. However, a challenge familiar to many in comparative politics arose. Given that most individuals and scholars lack the global expertise to know sufficient detail about all of the major case studies, there was an urgent need for encyclopedias and dictionaries on genocide.

Drawing intellectual inspiration and editorial guidance from Israel Charny, a pioneering project was launched. In 1999, the two-volume *Encyclopedia of Genocide*, (Santa Barbara, ABC-CLIO, 1999) was published. With substantial input by Rouben Adalian, the encyclopedia included two-dozen entries about the Armenian Genocide and the Ottoman Young Turk regime. The encyclopedia also contained several thematic entries that cited reference to the Armenian case. Rouben Adalian led the way with 17 entries that he penned on topics such as the Hamidian Massacres, Adana, Musa Dagh, Young Turks, Woodrow

Wilson and Henry Morgenthau Sr. Other prominent authors included Vahagn Dadrian (Armenian Genocide documentation and Courts Martial), Roger Smith (Armenian Genocide denial), Robert Melson (comparison of the Armenian Genocide and the Holocaust), Samuel Totten (genocide films and literature), Peter Balakian (poetry on the Armenian Genocide), Sybil Milton (Armin T. Wegner) and Steve Jacobs (Raphael Lemkin). The two volumes were not only pioneering, they remain quite useful, even to this day. This is a testament to their strong scholarship and the continued importance of the topic. Adalian's entries stand up well and many still appear on-line at the ANI web site.

Soon after the appearance of the English language two volume *Encyclopedia of Genocide*, a French language one-volume version appeared: Israel Charny, ed., *Le Livre noir de l'humanité: Encyclopédie mondiale des génocides* (Toulouse, Editions Privat, 2001). For the most part, the entries on the Armenian Genocide and other genocides were the same, but there were a few additions and deletions in the French edition. Overall, students of the Armenian Genocide were exceptionally well-served by the two editions.

The three-volume set edited by Dinah Shelton. *Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity*, (Detroit, Thomson Gale, 2005) provides extensive material on the Holocaust, attempted to be more inclusive of other genocides and offered a number of thematic entries. However, the coverage on the Armenian Genocide (with under ten full entries) was less in this three-volume account than in the earlier and smaller English and French *Encyclopedia of Genocide*. Nevertheless, the entries were written by prominent figures: Vahagn Dadrian (Armenians in the Ottoman Empire, Talaat), Dennis Papazian (Armenians in Russia and the USSR), Michael Hagopian (Armenian Genocide documentary films), Atom Egoyan (Armenian Genocide feature films) and Peter Balakian (Genocide poetry, including a section on the Armenian Genocide). The cluster of entries was stronger on the arts angle of the Armenian Genocide than the history or sociology. For example, Henry Morgenthau Jr addressing the Holocaust was listed, but not Henry Morgenthau Sr on the Armenian Genocide. The entry on Benjamin Whitaker was an important one, but remained silent on the Turkish government's powerful efforts to thwart the UN's Whitaker Report, which contained an important historical reference to the Armenian Genocide. The Encyclopedia did, however, include an entry by Christopher Simpson on German missionary Johannes Lepsius and his brave report during WW I on the Armenian massacres. On another positive note, some of the thematic entries provided references to the Armenian Genocide.

The one-volume account edited by Leslie Horvitz and Christopher Catherwood, *Encyclopedia of War Crimes and Genocide*, (New York, Facts on File, 2006) contained only one main entry on the Armenian Genocide and one partial reference in the entry on "crimes against humanity". This was inadequate coverage of one of the major genocides of the 20th century. It seemed that the pattern had become

one of declining coverage. That was about to change.

The two-volume collection co-edited and co-authored by Samuel Totten and Paul Bartrop (with some assistance from Steve Jacobs), *Dictionary of Genocide* (Westport, Greenwood, 2008) saw a return to more comprehensive coverage. While no Armenian Genocide specialist authors were listed as contributors, the volumes included at least 40 entries on the Armenian Genocide and a wide range of topics covered. Entries dealt with the key perpetrators (Abdul Hamid II, Committee of Union and Progress/CUP, Ahmed Djemal, Ismail Enver, Mehmet Talaat, Mehmed Nazim), famous places and incidents (Adana, Deir el Zor, Forty Days of Musa Dagh), key humanitarian figures (Johannes Lepsius, British Viscount James Bryce, US Ambassador Henry Morgenthau, German military medic Armin T. Wegner), international reaction (British and the Bryce Report on the "Treatment of the Armenians in the Ottoman Empire", American including the formation of the "Armenian Atrocities Committee"), films (Ararat, Voices From the Lake, Armenia: The Betrayed), genocide centers (Armenian Genocide Institute Museum, Zoryan Institute), Armenian Genocide denialist authors (Bernard Lewis, Justin McCarthy), links to related Ottoman genocides (Assyrians, Pontic Greeks) and the Holocaust. It is a highly readable set of volumes that provides useful summary information about the

Armenian Genocide. However, some readers would want more detailed entries and that was about to appear.

In an Internet age, it was inevitable that an on-line encyclopedia of genocide would eventually emerge. The American educational publisher ABC-CLIO recently created a large database on genocide that was primarily intended for high school students and teachers, but would also be valuable to university students and professors. Entitled "Modern Genocide: Understanding Causes and Consequences", it is available for an annual subscription fee. Developed in consultation with an advisory board of Paul Bartrop, Steven Jacobs and Suzanne Ransleben, the database continues to grow and be updated. At the current time, it contains seven main entries on the Armenian Genocide (Overview, Causes, Consequences, Perpetrators, Victims, Bystanders, International Reaction) by Alan Whitehorn. There are also several discussion essays by various authors (including Colin Tatz and Henry Theriault) on Armenian Genocide recognition and how well the genocide has been known, and about 70 individual subject entries. Entries include pieces done by Rouben Adalian, Paul Bartrop, Zaven Khatchaturian, Robert Melson, Khatchig Mouradian, Rubina Peroomian, George Shirinian, Roger Smith, and others. However, not as many Armenian Genocide specialists have contributed as one might have expected. In addition to the encyclopedia entries and genocide timeline, there are some primary source documents and photos. The online database provides useful insight on the Armenian Genocide. It also suggests what might be possible if all of the entries were to be gathered together into a separate encyclopedic volume that is focused on the Armenian Genocide. Unfortunately, this is something that to date has not yet been done, but which one hopes will occur before 2015.

Quite significantly, all of the genocide encyclopedias together show that the Armenian Genocide constitutes an important case study that is included in each and every genocide encyclopedia from the first to the most recent. This reflects academic consensus amongst genocide scholars that the mass deportations and killings of Armenians constitute genocide. These important scholarly reference works thus provide significant academic documentation that can serve to repudiate the Turkish state's repeated polemical denials of the Armenian Genocide. Accordingly, these genocide encyclopedias ought to be cited by scholars, jurists and citizens alike. The European Court of Human Rights, in its recent (December 17, 2013) flawed decision on Armenian Genocide denial, should have been aware of such key academic reference works. If they had, their reasoning, in all likelihood, would have been different. Without a doubt, these encyclopedia's coverage of the Armenian Genocide remind us that time is long overdue for the Turkish government and its citizens to face the dark pages of their history.

ONLY 200,000 ARMENIANS NOW LEFT IN TURKEY

More Than 1,000,000 Killed, Enslaved or Exiled, Says a Tiflis Paper.

TIFLIS, Transcaucasia, Oct. 19 (via Petrograd and London, Oct. 21).—The estimate is made by the Armenian newspaper Mshak that of the 1,200,000 Armenian inhabitants of Turkey before the war there remain not more than 200,000. This residue, the Mshak says, may disappear before the end of the war, on account of the Turkish policy of extermination.

The figures of the Mshak are based on the estimate of the Armenian Patriarch at Constantinople that 850,000 Armenians have been killed or enslaved by the Turks, in addition to which 200,000 Armenians are believed to have fled to Russia.

The New York Times

Published: October 22, 1915

Alan Whitehorn is an emeritus professor of political science at the Royal Military College of Canada and author of several books on the Armenian Genocide, including Just Poems: Reflections on the Armenian Genocide.

Fire and Sword at Kessab

On Friday 30th July 1909, The Evening News Sydney published an article titled "Fire and Sword at Kessab - Thrilling stories of Armenian massacres"



Evacuation of Kessab population from Basit, May 15, 1909

Mr. H. Martyn Gooch, the secretary of Evangelical Alliance has just received a long letter from the Rev. Stephen Van R. Trowbridge, containing some terrible revelations concerning the sack of Kessab, and the massacre of numbers of its inhabitants by armed Turks and Arabs (says the London "Daily Graphic" of June 19). The story is thrilling in its record of the bravery and endurance of men, women, and children, and throws, as may be expected, a sinister light on the action of certain officials and the savagery of the Moslems.

Kessab, says Mr. Trowbridge, was a thrifty Armenian town of about 8000 inhabitants, situated on the landward slope of Mount Cassius (Arabic, Jebel Akra), which stands out prominently upon the Mediterranean Sea Coast, half-way between Alexandretta and Latakia. It is now a mass blackened ruins. What must it mean to the 5000 men and women and little children who have survived a painful flight to the sea coast, and have now returned to their mountain home, only to find their houses sacked and burned! There were nine Christian villages which clustered about Kessab in the valleys below. Several of these have been completely destroyed by fire. All have been plundered, and the helpless people driven out or slain.


On Thursday evening, April 22, the Kessab scouts

brought word into the town that great crowds of armed Turks and Arabs had gathered in the nearest Moslem village. It was an anxious night. Before daylight, Friday morning, rifle shots told of the evening's advance. By three separate mountain trails, from the north, north-east, and east thousands upon thousands of armed Moslems came pouring up the valley. Their Martini rifles sent the bullets whistling into Kessab houses, while the shotguns of the 300 Christians, who were posted on the defence, could not cover the long range. It was a desperately unfair struggle, and the Kessab men realised their straits.

FLIGHT TO THE CLIFFS

The women and girls gathered up the little children on their backs and in their arms, headed along the west trail over the ridge towards Kaladouran, and clambered up into the cliffs and crevices which overlook the sun at an altitude of 5000 feet. Some in small groups, others entirely alone, hid themselves under the thorny underbrush or in the natural caves.

Towards evening the men had been compelled by the overwhelming odds to give up the defence. They fell back without any panic or noise. And the Turks and Arabs who



rushed into the streets were so seized with the lust of plunder that they did not pursue the rearguard of the Christians.

One of the saddest experiences was that of Azniv Khanum, wife of the preacher in Kaladouran. Ten days before the massacre she had given birth to twin children, a little boy and girl. When the flight to the mountains took place, she had not the strength to climb with the others, so her husband hid her and their four children among the rocks near the edge of the village. The babies were wrapped in a little quilt, and the other children clung to their mother, while the father hid in a cave close by. Before long, Azniv Khanum and the children were discovered by the Turks. One of the plunderers snatched up the quilt, despite the mother's entreaties. The two babies rolled out, one in one direction and one in another, over the rough stones.

Then the Turks rudely laid hold of the mother, and, holding a revolver against a breast, ordered her to become a Moslem. She bravely refused. "Then you are my slave," he said and beat her with the flat of his sword. He commenced to drag her down in order to tie her on his horse. Her foot tripped, she fell, and rolled over and over for about eight yards. There she lay on the rocks, bruised and exhausted, in the hot sun. The Turk, seeing a chance to plunder, abandoned her. Afterwards other Turks took her money and

her dress and shoes, and her little girl, about 4 years old. It is wonderful that she lived through it all. One of the little babies lived a week, the other about 10 days after that. When I was in Kaladouran we buried the little boy. It was a very touching service out under the trees.

All the tradesmen's shops and merchants' storehouses in Kessab are burned. In fact, the whole market is in ashes. The Roman Catholic and Protestant churches are completely burned. The latter was a spacious building seating a congregation of 1800. The American mission residence, occupied by Miss E. M. Chambers, was burned; so also the Girls' High School, the Boys' Grammar School, and the Protestant parsonage.

Unfortunately our space is too circumscribed to give the whole of this graphic letter. But it must be stated that the Evangelical Alliance, as in the past is forwarding financial assistance to the surviving Armenians, who have in many cases lost everything.

The Evening News was the first evening newspaper published in Sydney, Australia. It was published from 29 July 1867 to 21 March 1931.

The Benefits and Challenges of Genocide Education

By Raffi Sarkissian

Genocide education remains a strong medium for showing students the importance of safeguarding and understanding not just their individual human rights but those that we share universally. According to research conducted by genocide scholar Samuel Totten, teachers strongly believe that genocide education provides opportunities for teaching about identity, moral theories, and character education.

As mentioned in *Holocaust Education in Ontario Schools: An Antidote to Racism?* (2000), Geoffrey Short's findings show that genocide education will often not lead to anti-racist education unless teachers truly grasp its purpose and goals. Thus, in order to be delivered effectively, teachers require adequate professional development and continuous support. Without these conditions, it is easy for genocide education to become a survey course on genocides in history. Short goes on to cite denial of genocide as an important concern requiring attention in the classroom. "Clearly, if the Holocaust is to function as an effective antidote to racism it is essential to counteract Holocaust denial," he says.

In *The Emergence of Holocaust Education in American Schools* (2008), Thomas Fallace discusses the "New York Times Debate" of the 1970's in light of the emergence of Holocaust education curricula and of the New York City Board of Education's recommendation that its study be made mandatory in all of its schools. Among the published letters, we see some denying the Holocaust and thus challenging Holocaust education. For instance, George Pape, president of the German-American Committee of Greater New York, claimed that there was no proof the Holocaust had really taken place; he also wrote that the curriculum would target innocent German Americans. Dr. M. T. Mehdi, the president of an Arab-American organization, claimed the curriculum was Zionist propaganda that was going to be promulgated at the city's expense.

On July 13, 2005, the Toronto District School Board (TDSB) put forward a motion that sparked the development of the Grade 11 "Genocide and Crimes against Humanity" course and, on Dec. 14, 2005, it decided to integrate the Armenian Genocide into the high school-level history curriculum. Once the inclusion of the Armenian Genocide was clear and after the writing of the course had been completed in 2007, the government of Turkey began its usual offensive.

On Aug. 27, 2008, Ottawa's Embassy Magazine reported on the issue in an article titled, "Turkey Decries Toronto School Board Genocide Course." The author, Michelle Collins, reported that the Turkish Embassy had begun lobbying against the course together with the Council of Turkish Canadians (CTC). Both emphasized, as George Pape had in the 1970's, that no such thing as an Armenian Genocide had ever taken place and that the TDSB's new course would expose students to racism and discrimination.

But a Jan. 24, 2008 statement by the International Association of Genocide Scholars (IAGS) had set the record straight on the matter. "The assertion that teaching the truth about the Armenian past will be demeaning to Turkish students or Turkish people in general denigrates the intelligence of Canadians of Turkish descent and strikes us as disingenuous," the IAGS stated in a letter to the school board. "Education in a democracy is built on historical critique and critical evaluation. When the history of U.S. slavery, British colonialism, German genocide of Jews and Roma, Mussolini's fascism, Stalin's purges, or Mao's human

rights crimes is taught, the descendants of the perpetrators' nationalities (Americans, British, Germans, Italians, Russians, or Chinese) are not demeaned or persecuted by anyone."

Although German-American organizations have realized the importance and benefits of understanding and acknowledging the past as a means to create a peaceful society, the government of Turkey has yet to do so; in the meantime, it influences Turkish communities abroad into parroting its position.

The 2013-14 academic year marks the sixth time the TDSB has offered the "Genocide and Crimes against Humanity" course. Since its implementation, the school board has also declared April as Genocide Awareness Month. Over the years, the course has become popular among students, teachers, and administrators alike. Registration numbers alone show this, as they demonstrate a consistent increase in enrolment from year to year. Facing History and Ourselves, a Massachusetts-based organization involved in developing the course, provides ongoing professional development and teacher support, ensuring teachers are confident and effective, and are meeting the goals and purpose of genocide education.

Despite all this, in 2014, the Federation of Turkish Canadian Associations (FTCA)—an organization similar to the CTC—released a petition requesting the removal of the Armenian Genocide module. It also asked for the removal of a section on the "genocide of Armenians, Assyrians, and Pontian Greeks" from the school board's 2013 Genocide Awareness Month statement. These efforts are not limited to Canada; the Massachusetts Board of Education faced similar opposition in 1999. In that case, a lawsuit was launched (ultimately unsuccessful) by the Assembly of Turkish American Associations (ATAA), claiming that the inclusion of the Armenian Genocide in the Massachusetts curriculum violated the rights of Turkish Americans. Similarly, just one month ago, the ATAA pursued genocide denial as the California State Assembly passed a resolution on teaching the Armenian Genocide.

A TDSB course proposal in 2008 in light of the denial campaign rings true: "Given the specific multi-cultural and multi-ethnic diversity within Toronto, we feel it is essential that students born within and outside Canada have the opportunity to explore in depth the causes and consequences of genocide and the lived realities of the aggressors, targets, bystanders, and resisters to these horrific acts of violence. A study of these experiences will help foster a sense of empathy for the targets of these violent acts and hopefully encourage students to understand the connections they have to their fellow human beings." Here, the TDSB was providing a unique opportunity for promoting multiculturalism and diversity; conversely, the legal and educational structure of the government of Turkey—the very same government attempting to negatively influence the domestic affairs of another country—has suppressed knowledge of the Armenian Genocide.

Genocide denial often presents itself as one of the biggest challenges to the implementation of genocide education. Genocide scholar Gregory Stanton identifies denial as the last stage of the genocide process. It is a by-product of impunity and, if left unaddressed, can fuel future instances of mass violence. For this reason, genocide denial at the state level can be dangerous, and it is being practiced by the government of Turkey today. Since the establishment of its republic in 1923, successive governments have cre-

The New York Times

APRIL 28, 1915

APPEAL TO TURKEY TO STOP MASSACRES

AUGUST 18, 1915

ARMENIANS ARE SENT TO PERISH IN DESERT

*Turks Accused of Plan to Exterminate
Whole Population—People of
Karahissar Massacred*

"We learn, besides, that the roads and the Euphrates are strewn with corpses of exiles, and those who survive are doomed to certain death, since they will find neither house, work, nor food in the desert. It is a plan to exterminate the whole Armenian people."

SEPTEMBER 5, 1915

1,500,000 ARMENIANS STARVE

*Relief Committee Asks Aid for
Victims of Turkish Decrees*



TATTOO MARKS ON RESCUED ARMENIAN SLAVE SHOWING NAMES
OF PREVIOUS OWNERS

The Times and the Tribune by The Tribune Co., Los Angeles,
California & Co., 1915, p. 14.

ated an atmosphere of amnesia concerning Armenia and Armenians through the manipulation of geography, culture, and official history. These exercises in memory politics have then been pursued in all political, legal, and socio-cultural arenas and by a variety of government ministries from education to culture. The infamous Article 301 of the Turkish penal code stands as just one example that is often cited as problematic.

In the absence of justice, reconciliation, and social reform, denial fuels the cycle of genocide by leading the perpetrator state from a post-genocidal society to a pre-genocidal stage outlined under Stanton's Eight Stages of Genocide (**classification, symbolization, dehumanization, organization, polarization, preparation, extermination, denial**). Denial allows genocide to transcend time and space, following victims and their offspring. Thus, genocide does not begin and end with physical destruction, nor do its effects remain constrained to borders. As mentioned above, people in California, Massachusetts, and Ontario have found themselves affected by campaigns being pursued far from the time and place of the physical violence.

By responding to and overcoming such challenges, societies demonstrate their dedication to creating safe spaces where new generations can learn and become the change. The TDSB expressed this well in its proposal to the Ontario Ministry of Education: "Democracy, justice, and the rule of law must be understood, claimed, and defended by each

generation of citizens if we are to confront this demonstration of human evil. We believe that a full-credit course will engage students and allow them to study genocide, war crimes and crimes against humanity in a systematic and thoughtful way." The "Genocide and Crimes against Humanity" course remains true to this rationale.

Moral philosopher Annette Baier states: "The reasons for recognizing obligations to future persons are closely connected with reasons for recognizing the rights of past persons." If we cannot address the past, draw lessons, and start with respecting the rights of past persons, we cannot ensure the rights of persons in the future.

Raffi Sarkissian is the founder and chair of the Sara Corning Centre for Genocide Education (www.corningcentre.org). He is an educator, human rights advocate, public speaker, and poet. He holds a BA Hons. in history and a MEd from York University, and a BEd from Trent University.

RAPPORT SECRET

SUR LES MASSACRES D'ARMÉNIE

Dr Johannes Lepsius

Chers Amis de la Mission, (Note : *Deutsche Orient Mission dont Lepsius est Président*)

Le rapport suivant, que je vous fais parvenir tout à fait confidentiellement, a été «imprimé comme manuscrit». Il ne peut, ni en tout ni en partie, être livré à la publicité, ni être utilisé. La censure ne peut autoriser, durant la guerre, des publications sur les événements de Turquie. Nos intérêts politiques et militaires nous obligent à des égards impérieux. La Turquie est notre alliée.

(...) Notre fraternité d'armes avec la Turquie nous impose donc des obligations mais elle ne doit pas nous empêcher de remplir les devoirs de l'humanité. Mais, s'il faut nous taire en public, notre conscience ne cesse cependant pas de parler. (...)

Le plus ancien peuple de la chrétienté est en danger d'être anéanti, autant que cela est au pouvoir des Turcs. Les six-septièmes du peuple arménien ont été dépouillés de leurs biens, chassés de leurs foyers, et, -à moins qu'ils ne soient passés à l'Islam-, tués ou déportés dans le désert. Un septième seulement a échappé à la déportation. De même que les Arméniens, les Nestoriens de Syrie et une partie des chrétiens grecs ont été éprouvés. Le Gouvernement impérial allemand auquel ces faits sont connus a fait ce qu'il a pu pour empêcher ces ruines.

Rapport du Consul américain Leslie A. Davis

Kharpout le 11 juillet 1915.

«*S'il ne s'agissait simplement que d'aller d'ici à un autre endroit ce serait supportable ; mais chacun sait que, dans les événements actuels, il s'agit d'aller à la mort. S'il pouvait encore régner quelque doute là-dessus, il serait complètement dissipé par l'arrivée d'une série de transports qui, venant d'Erzéroum et d'Erzingian, comprenaient plusieurs milliers de personnes. J'ai plusieurs fois visité leurs campements et parlé avec quelques-uns d'entre eux. On ne peut absolument pas s'imaginer un aspect plus misérable. Ils étaient tous, presque sans exception, en haillons, affamés, sales et malades. Il n'y a pas là de quoi s'étonner,*

puisque'ils sont en route depuis deux mois, sans avoir jamais changé de vêtements, sans pouvoir les laver, sans abri, et n'ayant que très peu de nourriture. Le gouvernement leur a donné, une, ou deux fois, des rations insuffisantes. Je les observais un jour qu'on leur apportait à manger. Des animaux sauvages ne pourraient être plus avides. Ils se précipitaient sur les gardes qui portaient les vivres et ceux-ci les repoussaient à coups de gros bâtons. Plusieurs en eurent assez pour toujours : ils étaient tués. Quand on les voyait, on pouvait à peine croire que ce fussent des êtres humains.

Si l'on passe à travers le campement, des mères vous offrent leurs enfants, vous suppliant de les prendre. Les Turcs ont déjà choisi les plus jolis, parmi les enfants et les jeunes filles. Ils serviront d'esclaves, s'ils ne servent à des buts plus vils. On avait même, dans ce dessein, amené des médecins pour examiner les jeunes filles qui plaisaient, afin de ne prendre que les meilleures.

*Il ne reste que peu d'hommes parmi eux : ils ont été tués en route pour la plupart. Tous racontent la même histoire ; *ils* ont été attaqués par les Kurdes et dépouillés par eux.*

Ces attaques se renouvelaient et beaucoup, surtout les hommes, avaient été ainsi tués. On a tué aussi des femmes et des enfants. Naturellement, beaucoup moururent aussi en route de maladie et d'épuisement. Tous les jours qu'ils passèrent ici, il y eut des cas de mort. Plusieurs transports distincts sont arrivés ici et, après un ou deux jours, on les poussait plus loin, apparemment sans aucun but déterminé. Ceux qui arrivèrent ici ne forment, tous ensemble, qu'une petite partie de ceux qui partirent de leur pays natal. Si on continue à les traiter ainsi, il sera possible aux Turcs de se débarrasser d'eux dans un temps relativement court.»

CHRONOLOGIE SOMMAIRE DU GÉNOCIDE ARMÉNIEN

21 mars 1828 :

La Russie annexe une partie du Plateau arménien (notamment régions d'Erevan et du Nakhitchévan).

1862 :

Troubles et massacres dans la région du Taurus. Insurrection dans la montagne de Zeïtoun. Celle-ci constitue depuis le début de l'occupation turque une région quasi autonome.

29 mars 1863 :

«Constitution» nationale arménienne.

24 avril 1877 :

Déclaration de guerre de la Russie à la Turquie. La Russie en profite pour entrer en Arménie.

3 mars 1878 :

Signature du Traité de San Stefano. L'article 16 du traité prévoit l'obligation pour la Sublime Porte de procéder à des réformes dans les provinces arménienes.

6. 13 juillet 1878 :

Traité de Berlin : il ne prévoit aucune cession majeure de territoires arméniens à la Russie. L'article 16 est transformé en article 61 qui stipule un simple engagement de la Turquie à procéder à des réformes. Celui-ci constitue néanmoins la première consécration officielle de la question arménienne.

D'août à octobre 1894 :

Troubles et massacres à Mouch et Sassoun.

Du 30 septembre au 28 décembre 1895 :

Manifestations arménienes à Constantinople, suivies de nombreux massacres qui se soldent par 150 000 à 300 000 morts auxquels on ajoute environ 150 000 conversions et quelques 100 000 émigrés).

26 août 1896 :

Prise de la Banque Ottomane par un groupe de révolutionnaires arméniens du Parti Dachnak afin d'attirer l'attention des grandes puissances sur la situation désastreuse des Arméniens dans l'Empire Ottoman. Cette action est suivie d'un massacre à Constantinople le 27 août, avec environ 7.000 victimes.

Juillet 1908 :

Putsch militaire à Salonique à l'instigation du mouvement «Jeune turc».

Du 14 au 25 avril 1909 :

Massacres à Adana. Près de 20 000 morts. La responsabilité de l'armée turque légale est directement mise en cause.

1914 - début 1915 :

La population arménienne de l'Empire Ottoman est évaluée par le patriarchat à 2 100 000 personnes.

Janvier 1915 :

Défaite d'Enver Pasha devant les troupes russes. Les autorités ottomanes décrètent la démobilisation et le désarmement des Arméniens regroupés en bataillons employés à des travaux de voirie et à des tâches diverses.

13 février 1915 :

Une note est remise par deux députés arméniens de l'assemblée ottomane faisant état de massacres et d'exécutions de plusieurs de ces bataillons.

28 février 1915 :

Télégramme de Talaat, ministre de l'Intérieur, au délégué Djemal Bey à Adana.

8 avril 1915 :

Massacres à Zeïtoun.

20 avril 1915 :

La population de Van, en majeure partie arménienne, se barricade à la nouvelle des massacres. Les autorités turques, utiliseront cet épisode du front du Caucase et de la résistance des Arméniens, pour justifier les mesures de déportation qu'ils vont prendre par la suite.

24 avril 1915 :

Arrestation de 300 intellectuels et notables arméniens à Constantinople. Cette date est prise comme point de départ des déportations et massacres, et marque pour la communauté arménienne l'anniversaire du génocide.

Du 27 avril au 19 août 1915 :

Vagues de massacres et de déportations dans tout le pays.

16 mai 1915 :

Loi du 16 mai 1915 concernant les instructions relatives aux biens mobiliers et immobiliers abandonnés par les Arméniens déportés, la loi prévoit l'installation de réfugiés turcs dans ces demeures et sur ces terres.

**15 septembre 1915 :**

Le télégramme de Talaat, ministre de l'Intérieur à la Préfecture d'Alep, confirme l'ordre de déportation et d'extermination précédemment communiqué.

Le nombre d'Arméniens «expulsés» de Diarbekir atteint le nombre de 120 000.

7 mars 1916 :

Télégramme de Talaat, ministre de l'Intérieur à la Préfecture d'Alep : ordre d'extermination des enfants dans les stations militaires.

19 août 1916 :

Décret abolissant la constitution nationale arménienne de 1863.

30 octobre 1918 :

Fin de la guerre entre les alliés et la Turquie. Estimation globale des massacres : près de 1500 000 morts.

17 octobre 1919 :

La Turquie, à la Conférence de la Paix à Paris admet explicitement les massacres survenus dans les provinces de l'Est lors de la guerre et la responsabilité des dirigeants turcs. G. Clemenceau au nom du Conseil suprême allié à la Conférence de la Paix prend acte que la Turquie «admet formellement ou explicitement les massacres...».

Janvier 1920 :

A la suite du procès des Unionistes (membres du Comité Union et Progrès, au pouvoir depuis 1909), Talaat Pacha, Enver Pacha et Djemal Pacha sont condamnés à mort.

10 Août 1920 :

Signature du Traité de Sèvres. La Turquie admet explicitement la réalité des massacres et déportations survenus lors de la guerre et s'engage à procéder à des réparations. La république arménienne, indépendante depuis le 28 mai 1918, est transformée en république socialiste soviétique d'Arménie.

25 avril 1923 :

Loi sur « les propriétés abandonnées » qui prévoit la confiscation de tous les biens abandonnés par les Arméniens absents du pays, quels que fussent la date, le motif et les conditions de leur départ.

24 juillet 1923 :

Traité de Lausanne remplaçant le Traité de Sèvres. «Dans le Traité de Lausanne, qui rétablit l'état de paix entre la Turquie et les alliés, l'histoire cherchera en vain le mot d'Arménie.» (Winston Churchill).

Septembre 1923 :

Une loi prévoit que les Arméniens qui ont émigré en Cilicie et des provinces orientales ne pourront plus retourner chez eux.

23 mai 1927 :

Exclusion de la nationalité turque de tous ceux qui, lors de la guerre de l'indépendance, n'y ont pas pris part ou qui sont restés à l'étranger entre le 24 juillet 1923 et la date de la promulgation de cette loi.

Հայկական Ցեղասպանութեան 99-ամեակին Առիրուած

«Հորիզոն»ի այս բացառիկ թիւը կը հովանաւորեն հետեւեալ ազգայինները

Բարձր. Խաժակ Արք. Յակոբեան, ի յիշատակ Ցակորեան եւ Գասպարեան գերդաստաններուն Ուրփա եւ Կարմուճ:

Վարդգէս Անդապլեան, ի յիշատակ Քրիստոպորի, Ռոստոմի եւ Սիմոն Զաւարեանի:

Վարդգէս Անդապլեան, ի յիշատակ հրաշագործներ Մաշտոցի, Միխիթար Սբբահօր եւ հայր Ղեւոնդ Ալիշանի:

Արեգ, Գրիստին, Գարին, Գաթիա եւ Ալիք Մարգարեան, ի յիշատակ իրենց մեծ հայրերուն Յակոր եւ Գարզուի Մարգարեանի, Յովհաննես եւ Լէս Պուրսապեանի, Բիոզանդ եւ Զապէլ Այնուապլեանի, Յակոր եւ Կիլա Պոյաճեանի ինչպէս նաև իրենց մօր՝ Արաքսի Անդապլեանի:

Բժ. եւ S. Վաղարշ եւ Արուս Էհրամճեան, ի յիշատակ Լեւոն Էհրամճեանի, ծնած 1908-ին Էրզրում եւ Կարօ Պետիկեանի, ծնած 1908-ին Գալաճիկ:

S. եւ S. Նազարէթ եւ Վարսենիկ Խաչիկեան ի յիշատակ Սամուէլ եւ Լիտիա Խաչիկեանի, Յարութիւն եւ Ազատութի Հայրապետեանի:

S. եւ S. Հրանդ եւ Լուսին Պապլանեան, ի յիշատակ իրենց զաւկին Արա Պապլանեանի:

S. Արմինէ Մաղաքեան, ի յիշատակ իր ամուսնոյն Սուրէն Մաղաքեանի, ինչպէս նաև Մաղաքեան եւ Պահատուրեան գերդաստաններու նահատակներուն, Ուրփա եւ Կիւրին:

S. եւ S. Կարօ եւ Հայկօ Նահապետեան, ի յիշատակ Նահապետեան եւ Պահատուրեան ընտանիքներու զոհերուն:

Բժ. Սարգսի Երէցեան, Ռաֆֆի եւ Բաթրիք. ի յիշատակ 1915-ի Հայկական Ցեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Voyages Haig, ի յիշատակ 1915-ի Հայկական Ցեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Բժ. եւ S. Ժիրայր եւ Յասմիկ Պասմաճեան, ի յիշատակ իրենց ծնողաց Հայկ եւ Նուարդ Պասմաճեանի:

S. եւ S. Աւիկ եւ Հայկուի Դէյիրմէնճեան ի յիշատակ իրենց մեծ հօր Աւետիս Դէյիրմէնճեանի:

S. եւ S. Լեւոն եւ Անի Հասբրճեան, ի յիշատակ Հասբրճեան ընտանիքի մեծ եղեռնի նահատակներուն:

Վազգէն, Լեւա Տէր Գալուստեան եւ ընտանիք, ի յիշատակ Ցեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

S. եւ S. Սիմոն եւ Մարալ Հասբրճեան:

S. Աղաւնի եւ Նուշիկ Էլոյեան, ի յիշատակ իրենց ամուսնոյն եւ հօր Եղուարդ Էլոյեանի:

Ալիս, Արամ, Ռաֆֆի եւ Անիթա Մասերէճեաններ, ի յիշատակ իրենց ամուսնոյն եւ հօր Բժ. Վիզէն Մասերէճեանի:

Սեւան, Շանթ եւ Դուին Տօնապետեաններ, մեր ազգի 1.5 միլիոն նահատակներու յիշատակին:

S. եւ S. Խորէն եւ Սուէ Տիմիթեան, ի յիշատակ 1915-ի Հայկական Ցեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Պետիկ, Սոնիկ Վարձակետեան, ի յիշատակ Տէրտէրեան, Չագմագճեան եւ Վարձակետեան գերդաստաններու զոհերուն:

Տիանա Հաճէթեան, Սեւան եւ Նաթալի Խստանպուլեան եւ դուստրը, Յարէթ եւ Ալին Թիւթինճեան եւ զաւակունք, իրենց ամուսնոյն, հօր եւ մեծ հօր՝ Տիգրան Հաճէթեանի յիշատակին:

S. եւ S. Զաւէն եւ Վարսենիկ Սարգիսեան, ի յիշատակ Սարգիսեան եւ Նալպանտեան գերդաստաններու զոհերուն:

Բժ. եւ S. Գէորգ Մանուկեան, ի յիշատակ 1915-ի Հայկական Ցեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Արգար եւ Սոնա Միրաքեան, ի յիշատակ 1915-ի Հայկական Ցեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

S. եւ S. Գէորգ եւ Արաքսի Օհանեան, ի յիշատակ 1915-ի Հայկական Ցեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Դրօ, Աննա Փիլիկեան, ի յիշատակ Յակոր Փիլիկեանի, ծնած 1912-ին Աստան եւ Վահէ Պէքմէգեանի, ծնած 1912-ին Գոնիա:

S. եւ S. Զաւէն եւ Յասմիկ Խնճեճիկեան ի յիշատակ Հայկական Ցեղասպանութեան բոլոր զոհերուն:

S. եւ S. Սարգսի եւ Մանան Ապրաքեան, ի յիշատակ 1915-ի Հայկական Ցեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Սոնթրէալի Հայ Կեդրոնի Տարեցներու միութիւն, ի յիշատակ 1915-ի Հայկական Յեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Բժ. եւ Տ. Ռուբէն եւ Աճի Պետրոսեան, ի յիշատակ Սոնթրէն եւ Էլիզ Պետրոսեաններու:

Տ. եւ Տ. Յակոբ եւ Տիրուկ Մանճիկեան, ի յիշատակ Մանճիկեան, Մնակեան եւ Եահնչյեան գերդաստաններու զոհերուն:

Տ. եւ Տ. Հրաչ եւ Հելին Նաճարեան, ի յիշատակ 1915-ի Հայկական Յեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Հերի եւ Լիլի Մարգարեան, իրենց ընտանիքի ննջեցեալներուն յիշատակին:

Տ. եւ Տ. Վահէ եւ Գլարա Յակոբեան, ի յիշատակ 1915-ի Հայկական Յեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Կարին Յովսէփեան, ի յիշատակ 1915-ի Հայկական Յեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Զաւէն եւ Նորա Կէօնճեան, ի յիշատակ Նորայր Պէճօհաննեանի, Գարզուի Մարգարեանի, Սոնթրէն եւ Զարուի Կէօնճեանի:

Բժ. եւ Տ. Օհան եւ Սեդա Թապաքեան, ի յիշատակ 1915-ի Հայկական Յեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Տ. եւ Տ. Նորայր եւ Ծովիկ Սերէնկիլեան, ի յիշատակ իրենց հօր Վրէժ Սերէնկիլեանի:

Տ. եւ Տ. Արմէն եւ Հերմին Ապանեան, ի յիշատակ 1915-ի Հայկական Յեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Նանէ, Գառնի, Դուին եւ Բագէ Ղազարեաններ, ի յիշատակ 1915-ի Հայկական Յեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Տ. եւ Տ. Րաֆֆի եւ Բժ. Մարինէ Տէր Պօղոսեան, ի յիշատակ Եղեռնի զոհերուն:

Թադէոս Գալուստեանի յիշատակին
Մանուշակ Գալուստեան
Վարուժ եւ Վանիա Գալուստեան
Իշխան եւ Մարօ Գալուստեան
Մհեր եւ Զապէլ Գալուստեան
Սամ եւ Լոռի Գալուստեան

Յովիկ, Մանիա եւ Լորի Պետիկեան, ի յիշատակ իրենց ծնողին, մեծ հօր եւ մեծ մօր Կարօ եւ Հերմինէ Պետիկեաններուն:

Տ. եւ Տ. Ստեփան եւ Հուրի Նաճարեան, ի յիշատակ Սարաֆեան, Տէրտէրեան, Շեղատեան, Սէթեան, Նաճարեան գերդաստաններու զոհերուն

Վիգէն Թիւֆէնքճեան, ի յիշատակ իր մօր Արփիճէ Թիւֆէնքճեանի:

Գէորգ, Դալար, Շորճ եւ Նարեկ Գալլողեան, ի յիշատակ 1915-ի Հայկական Յեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Տ. եւ Տ. Հրայր եւ Լիլի Պէճկեան, ի յիշատակ իրենց ծնողաց՝ Լետոն եւ Անժել Մելքոննեանի եւ Խաչիկ Պէճկեանի:

Սիմոն, Սիլվա, Սեւան, Մարալ եւ Յակոբ Փօլատեան, ի յիշատակ 1915-ի Հայկական Յեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

Տ. եւ Տ. Մանուկ եւ Աննա Զուխանեան, ի յիշատակ Հայկական Յեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն:

ՀՈՐԻԶՈՆ

www.horizonweekly.ca

CONNECT WITH US:

facebook.com/pages/Horizonweekly

@horizonweekly

Ձեր բաժանորդագրութիւնը ապահովելու,
 ձեր հարազատին կամ բարեկամին
 «Հորիզոն» նուիրելու համար
 կապ հաստատեցէք «Հորիզոն»ի վարչութեան հետ:

Հեռախոս՝ 514 332-3757
 Հեռապատճեն՝ 514 332-4870
 Ե-նամակ՝ sylva@horizonweekly.ca
 Կայք՝ www.horizonweekly.ca

**ՀԱՍՑԵ՝ 3401 Olivar-Asselin
 Montreal, Quebec
 H4J 1L5**

H O R I Z O N
Hebdomadaire arménien
A r m e n i a n W e e k l y
 Publin par / Published by
Les Publications Arméniennes
(1991)
 3401, Olivar-Asselin
 Montréal, Québec
 Canada H4J 1L5

horizon

Administration / Publicité
 Sylva Ehramdjian-Bacheckjian
 Tel.: (514) 332-3757
 Télécopieur / Fax (514) 332-4870
 E-Mail:horizonweekly@bellnet.ca
 Courrier de deuxième classe
 /No. 40065294 / Second class mail
 Droits d'ingal: bibliothèques nationales
 du Québec et du Canada -
 ISSN 0708580X
 PAP - N. d'enregistrement 10925

Editor in Chief: Vahagn Karakachian

Վարիչ Խմբագիր՝
 Վահագն Գարագաշեան
Վարչական
պատասխանառու
 Սիլվա Պաշողեան
Քարտուզար՝
 Մարինա Տէր Խաչատրյեան
Սրբագրիչ՝
 Սոնիա Աճեմեան



CARROSSERIE PRISME

Peinture & Débosselage

Garage Agréé



Expert en
Infiniti et Acura



INFINITI



ACURA

Raffi Koushian
Propriétaire

1430 rue Michelin Laval, Qc. H7L 5C2
Tél: 450 967-3948 • Fax : 450 967-1642
carrosserieprisme@bellnet.ca



Alarme
Trans-Canada



- réseaux téléphonique et informatique
- systèmes de surveillance par caméras
- feu - vol - gicleurs
- accès par carte
- membre CANASA
- nous opérons notre propre central homologué ULC grade "AAA"



**SATISFACTION
GARANTIE**



Հայկական Հաստատութիւն




RBQ 1519-8252-12
mikaelian@alarmeatc.com

(514) 274-9446
(888) 274-9446

Taking perfectly simple and fresh ingredients...



...To create the freshest and simply perfect authentic dips



...not to mention all the other goodies we offer you every day!

